

„Droschak”
ORGANE
de la Fédération
Révolut. Arménienne.

ԴՐՈՇԿ

Հ. Յ. Բ. Բ.
ԳՐԱՎԱՆ
A.R.F. B.
LIBRAIRIE
Adresser
RÉDACTION DU JOURNAL
„Droschak”
GENÈVE (Suisse)

“ՀԱՅ ՅԵՂԱՓԱԽԱԿԱՆ ԴԱԼՆԱԿՑՈՒԹԵԱՆ” ՕՐԳԱՆ

ԱՅԺՄԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՁԼ

Խանդավառութեան բռնկումից յետոյ պէտք է սկսւի զգաստ ու աչալուրջ գնահատութիւնը իրողութիւնների ու յարաբերութիւնների։ Զը տարւինք կարմիր լաւատեսութեամբ և բերկրանքի արբեցութեան մէջ չ'անդիտանանք օրւայ անհրաժեշտ, ստիպողական մեր պարտաւորութիւնները։ Պահանջներ կան, կենդանի, հրատապ այժմէութեան, որոնց վրայ պէտք է անդրադառնանք անմիջապէս և լրջօրէն, մեր ամբողջ էութեամբ, եթէ չենք ուզում զոհ դառնալ գալրց հնարաւոր փոթորկների։ Որոշ իրողութիւններ գալիս են մերթ ընդ մերթ ազդարարելու, որ վասանգն իսպառ չէ վերացած։ Սահմանադրութիւնը, նախ քան խօսից գործի վերածւիլը ունի իր առջև մի շարք հանգրւաններ, որոնք թերևս չիրականանան առանց արկածների ու ցնցումների։

Ընդհանրացնելով կարող ենք ասել որ այդ վտանգը միշտ էլ կը մնայ ծառացած ազատութեան գաղափարի հանդէպ, քանի դեռ այդ ազատութիւնը չի դառնայ ժողովրդական լայն ծալքերի սեփականութիւն, քանի դեռ նա չի շաղկապէս իր անհրաժեշտ լրացուցիչ— չաւասարութեան հետ, քանի դեռ նա չի նոյնանայ համաժողովրդական բարօրութեան գերագոյն տենչին։ Այդպէս է ուսուցանում լուսաւոր ազգերի պատմութիւնը և մենք պէտք է օգտւենք նրանց դասերից, փորձութիւններից։

Յեղափոխութեան առաջին գրո՞յը ուժեղ է, ազդու և արգասաւոր սակայն, չը նայած այդ առաջին ահարկութափին, չը նայած սուլթանական կամարիլլայի խելազկորոյս նահանջին, չը նայած և այն ընդհանուր ու անօրինակ բերկրանքին, մարտական այն շղթայազերծ ցնծութեան, որ բռնկւել է սուլթանանիստ մայրապարփից մինչև հեռաւոր ծայրերը—գտնուում են տակաւին հին բէժիմի երկրպագուների տիսուր բանակում յանդուգն ոգիներ, որոնք խիզախում են դէմ գնալ յեղափոխական ճարակող հողմին և հաստատել իրենց դիրքն ու միջնադարեան առանձնաշնորհումները։ Աչա ալբան աւատականներ, աչա տաճիկ իշխանաւորներ ևս—մի մի զօրապետներ, վալիներ, բէգեր, —բոլոր նրանք, որոնց

ծանր է հրաժարւել իրենց աւանդական սիրաւունքներից”, որոնց գուրգուրել հովանաւորել է նախկին բէժիմը և որոնց համար մահաբեր են նոր կարգերը։ Նրանք բողոքում են, սպառնում են Աչա վանդէական ոռոնց է լսում և հայկական բարձրավանդակից։ Քրդերն են... ոչ, ի հարկէ, քիւրդ ժողովուրդը, այլ այն հացկատակ ու յանցագործ դասակարգը, որ սովորել է դարերից ի վեր անպատիժ զաւթել հպատակ „ռայեայի” արիւնը բրտինը աշխատանքը... Խնչպէ՞ս նա հաշտուի այն սարսափելի իրողութեան հետ՝ որ այսուհետեւ գրւած օրէնքը պիտի արգելէ նրան՝ ապրել թալանով, յափշտակութեամբ, որ նա պիտի սկսէ ընտելանալ ուրոյն, հալալ ստեղծագործող աշխատանքի... Դա մի անլուր բռնութիւն է նրա „նւիրական”, վազուց հետէ սրբագործւած իրաւունքների վրայ, դա մի սոսկարի յեղաշրջումն է նրա կենցաղի, հոգեբանութեան, նրա բովանդակ աշխարհայեցութեան մէջ... Եւ նա էլ բողոքում է, սպառնում է։ Աչա բազմահազար լրտեսների վոհմակներ, որ երէկ կատարեալ տէր էին դրութեան այսօր նրանք կծկւած իրենց դարաններում՝ վաղը կարող են պատեհ առիթով վերստին գլուխ բարձրացնել։ Աչա և արտաքին դաւերի ուրւականը, — մութ, կասկածելի շահատակութիւններ Ալբանիայում, Մակեդոնիայում — որոնց նպատակն է, անտարակոյս, հրդեհ բորբոքել ոչ ցանկալի սահմանադրութեան դէմ և ձուկ որսալ պղտոր ջրի մէջ։ Զը մոռանանք և այն որ նոյն իրենց ժողովուրդների մէջ կան տականքներ, որոնք, աւազ, նոյնն են մնում ժամանակի ու տարածութեան այլ և այլ կէտերում, նման բնազդեներով ու ախորժակներով, պատրաստ առատօրէն նիւթ մատակարարելու վանդէական պղտոր յորձանքներին... Այդ բոլորը կայ։ Այդ բոլորը պէտք է նախատեսնել։ Ազովելի բէակցիան ևս առասպելական հիդրային է նման, որի ամեն մի կտրւած գլխի տեղ նորն է բանում։ Եւ միթէ՞ զարմանալի կը լինին հակահարւածները մի երկրում, որ գարերով մատնւած է եղել ամենաանազ, ամենարժացուցիչ գերութեան լծին, ուր գարերով մարդիկ սովորել են՝ շարժւել խալիքների, շեյխիւլիսլամների և ամեն տեսակ սէրերի “հրամանով, ուր քաղաքական, սօցիալական, կրօնաբարոյական բոլոր գործօնները, ձեռք ձեռքի տւած, խեղդել են անհա-

տական ու խմբական ամեն տեսակ նախաձեռնութիւն՝
աղդաբընակութեան Ճնշող մեծամասնութեան մէջ:

Պէտք է ուրեմն պատրաստ գտնւել՝ վիժեցնելու յետադիմական ամեն կարգի ձեռնարկները, ապահովելու սահմանադրական ազատութիւնները, ապահովելու և ընտրողական ցանկալի սիստեմը և պարլամենտը, Պէտք է կ ազ մ ա կ ե ր պ ւ ե լ ։ Զը կայ ներկայումս մի այլ պահանջ, աւելի այժմէական ու հրամայական, քան կազմակերպւելու անհրաժեշտութիւնը։ Դժբախտութիւն կը լինի, եթէ չըմբռնենք այդ գերագոյն պահանջը։ Ոճիր կը լինի, եթէ գիտակցաբար ձեռքից թողնենք այնքան նպաստաւոր վայրկեանը, եթէ չ'օգտւենք նւաճւած ազատութիւններից—Խօսքի, մամուլի, գումարութիւնների—զարկ տալու համար հայ-ժողովրդական կազմակերպման գործին։ Եթէ ընդունում ենք, որ համաօսմանեան յեղափոխական բանակը զէնքը ձեռին ամեն վայրկեան պիտի հսկէ ու աստիճանաբար անդամալուծէ բոլոր հակադարձ շարժութիւնները, ապա որբա՞ն աւելի մեզ հայ ե ր ի ս է անհրաժեշտ՝ բանակ կազմել—հզօր, ազգու, պատկառելի բանակ—„Երիտասարդ Թիւրքիայի“ կողքին և նրա հետ համերաշխ առաջ տանել յեղաշրջման գժւարին գործը, մինչև իր տրամաբանական վախճանը... Մենք, որ ամենից աւելի պիտի տուժենք բարբարոսութեան յարձակողական վերադարձից... Մենք որ 18 տարի շարունակ բաղձացել ու քարոզել ենք համագործակցութեան գաղափարը երկրի բոլոր թարմուժերի միջև... Այսօր մեզ կրկնակի առիթ է ներկայանում՝ գործով ցոյց տալու մեր անվերապահ պատրաստականութիւնը, շաղկապւելու օսմանեան կուող ու արդէն տիրական լէգէօնների հետ և ներդաշնակ ձիգերով թումբ կանգնելու բոլոր աղատասպան հեղեղների գէմ։

Կոիւը, զերջապէս, շարունակւելու է և սահմանադրական բէժիմի ներքոյ: Կոիւը՝ որ հայր է ամեն բանի, որ խթանն է առաջդիմութեան ու կատարելագործան... Կուելու ձեերը միայն պիտի փոփոխւին. ուումբի, սրի տեղ՝ հրապարակ կը գան գրիչն ու խօսքը: Դաւադրութեան աեղ՝ ընտառ կան ըւէ էն:

Առ այժմ բաստիլը թւում է խորտակւած։ Այն
անօրինակ բէժիմը, որ ապշեցնում էր աշխարհը իր
վայրենութեամբ և որի ձիրաններում խեղդամահ էր
լինում ստեղծագործական ամեն մի ճիգ, — գրեթէ
իսպառ անդամալուծւած է։ Այն սարսափելի կամա-
րիլլան, որի քմահաձ հրամանների տակ դողում էր
քսան միլիօնաւոր ազգաբնակութիւնը, այն մի բուռը
թշւառականները, որոնց Խոջիկ վրայ ծանրացած է լանկ-
թամուրեան աշխարհագործ ոճիրների լեռը, իախան
կամ հեռացան, ժողովուրդների թունոտ անէծըը
տանելով իրենց հետ։ Իսկ Եղբարը գուող հրամանա-
տարը, նա որ քիչ աւագ խաղում էր յախածաւայ կայս-

բութեան ճակատագրի հետ,—որի ամեն մի ժեստը
հրաման էր, ամեն մի խօսքը՝ օրէնք, —այսօր զառան-
ցում է իր մենաւոր ապարանքում, ծիծաղաշարժ ու
արգահատելի, որպէս խաղալիկ յեղափոխութեան հզօր
ձեռքբերում, որպէս զոհ իր սեփական բռնակալութեան,
ու եղան եղան նաև ան կա ու ան կա ու ան կա ու

Սր լազուր էստավ սւածաւօ է: Սակայն, միմիայն
բացարձակ, միահեծան բռնակալութիւնը չէ, որ ծան-
րանում է աշխատաւոր ազգաբնակութեան ուսերի վրայ:
Միմիայն նա չէ պատասխանատուն ու մեղաւորը՝ ժո-
ղովրդի անսահման տառապանքների մէջ: Ազատութեան
բէժիմի տակ շուտով հրապարակ կը գան, կը փթթւին
ու կը ծաւալւին նոր գործօններ—ցեղային, ազգայնա-
կան, դասական գործակներ—որոնք մասամբ կամ
իսպառ կաշկանդւած էին հին կարգերի հեղձու-
ցիչ մթնոլորտում: Կուսակցութիւնները թափով բեմ
կը նետւին իրենց յատուկ ծրագիրներով, իւրաքան-
չւրը իբրև որոշ տարրի, դասակարգի ներկայա-
ցուցիչ: Շահերը կը բախւին: Պառաւ, զառամեալ
Տաճկաստանը իր տեղը կունենայ ներկայացուցչա-
կան ժողովի մէջ և գեռ կը մղէ բազմաթիւ ճակա-
տամարտներ՝ հին բէժիմը վերականգնելու, իր կորցրած
դիրքը վերանեաճելու համար: Բայց նոյնիսկ „Երիտա-
սարդ Տաճկաստանի“ մէջ կան պէս-պէս շերտաւորութերը:
Այժմից արդէն ծայր են տալիս տարածայնութիւնները
երկրի բաղաքական կազմի, ազգայնական ու այլ հիմ-
նական խնդիրների վերաբերյամբ: Ոմանք համոզած
կենտրոնականներ են, ուրիշները՝ մի յայտնի ապակենտ-
րոնացման կողմնակից: Տարակոյս չը կայ, որ ազգ գործին
և նույնիր կոչւած է առաջնակարգ գեր խաղալու գալոց
պայքարներում և նա պիտի լինի նոր պետական մեխա-
նիզմի կարեւորագոյն կամքաներից: Մենք չենք, որ ան-
յաղթելի խոչընդուներ պիտի յարուցանենք „Երիտա-
սարդ Թիւրքիայի“ առջև, այդ դժւարին ճանապարհի
վրայ: Հայ ժողովուրդը երբեք չի սնուցել „անջա-
տականութեան“ սին ծրագիրները: Հայ մարտական կազ-
մակերպութիւնը երբեք չի քարոզել սեպական գործական
Նրա նպատակը եղել է միշտ՝ ստեղծել Թիւրքահայա-
տանում ժամանակակից ոգով ներշնչւած մի իրաւա-
կարգ, մի բէժիմ, հիմնւած ազատութեան, հաւասա-
րութեան և ազգերի համերաշխութեան վրայ: Նրա
բաղձանքն է եղել միշտ՝ տեսնել նաև ամբողջ Տաճ-
կաստանը վերակազմւած, վերանորոգւած նոյն մեծա-
գործ սկզբունքներով:

Հայկական հարցը մինչև օրս միջազգային դիւանագիտութեան մի հարց էր,—այսուհետեւ նա գառնում է Տաճկաստանի ներքին, ուրոյն քաղաքականութեան մի խնդիր։ Համաօսմանեան պարլամենտն է, որ այսուհետեւ պիտի հանդիսանայ բարձրագոյն իրաւարարը՝ Բօսֆորից մինչև պարսկական ու ուլուսական սահմանները, մինչև Եփրատի ու Վարդարի հովիտները, մինչև Տաւրոսի

լեռնաշղթան: Նա է, որ կոչւած է լուծում տալու և ազգայնական կնճռներին,—թիւրք, հայ, բուլգար, յոյն, սերբ, վալախ, քիւրդ, հրէա, ալբան, ասօրի, արաբ և այլ տարրերի—օրինաւոր տենչանքներին: Հսկայական, դժւարալցծ մի հանգոյց: Մեր տաքտիքը այդ մեծ ու ահաւոր խնդրի մէջ՝ պարզ է, որոշ համաձայն մեր ծրագրի, աշխարհայեացքի, հրահանգւած հասարակական գիտութեան վերջին խօսքից, խրատւած առաջադէմ ազգերի արիւնալի փորձերից՝ մենք պէտք է համերաշխ ընթանանք այն տարրերի հետ, —մահմեդական և քրիստոնեայ—որոնք պաշտպան են ապակ են տրօնացման սիստեմի, շրջանային ու տեղական ամենալայն ինքնավարութեան: Այդպիսի մի կազմ և նա' մի այլ համապատասխան կը լինէր թէ ամբողջ երկրի և թէ նրա այլատարը հատւածների ամենակենսական շահերին: Այդպիսի մի կազմ և նա' մի այլ կը փրկէր երկիրը միանգամ ընդմիշտ անօգուտ ցնցումներից: Առանց այդ պայմանի, առանց այդ անհրաժեշտ գրաւականի՝ ազգերի միացումը կը դառնայ ոչ թէ մի ներդաշնակ սինթեզ, համագրութիւն, այլ մեխանիկական մի պարզ և սմբակցութիւն, մի կօնգումերատ՝ երերուն ու ալէծուփ. . . Միմիայն վարչական ապակենտրոնացման և կուլտուրական ինքնօրինութեան սիստեմի մէջ հայ ժողովուրդը հնարաւորութիւն կունենայ ազգաօրէն, առանց վերուստ տեղացող ձնշումների, զարգացնել իր ազգային քաղաքակրթութիւնը, ապահովել իր ուրոյն անհատականութիւնը, իր անտեսական-սօցիալական բարորութիւնը և առաջադիմութեան ու լուսաւորութեան ջահարդին կառավարել համաձայն իրենց յատուկ կարիքների ու պայմանների: Եւ անհրաժեշտ է սահմանել վարչական նոր կազմակերպութիւն՝ ազգագործ և պահանջման կազմակերպութիւն՝ ազգագործ ազգագործ կազմակերպութիւն (էտնօգրաֆեկ) խարիսխի վրայ:

ԱՀա պահանջներ, որոնք այսօր աւելի բան հասունացած են բազմաչարչար ժողովուրդների կեանքում: ԱՀա բաղձակներ՝ համեստ, բանաւոր ու օրինաւոր որոնց համար պէտք է այժմից իսկ անդադրում պրապագանդ յղել և կ ա զ մ ա կ ե ր պ ւ ե լ:

Ըսկերնե՛ր, քաղաքացինե՛ր.

Ճամանակը չի սպասում,—շտագե՞նք: Բոլոր թարմ
ու գործոն ուժերը —դէպի հրապարակ: Պատմական
մեծ վայրկեանի համար անհրաժեշտ է և մեծ սերունդ:
ցոյց տանք, որ ընդունակ ենք կանգնելու այդ վայր-
կեանի բարձրութեան վրայ: Պատմութիւնը և ինքը
մեզ շրջապատող մահմերդական աղդաբնակութիւնը հայ
ժողովրդին իրեն յատուկ ու պատասխանատու տեղն են
սահմանում համաօսմանեան վերածնութեան գործում:

Դիտեցէք այն ինքնայորդոր ու խանդավառ ներբող-ները, որ ազատութեան գոռ թափօրներին հնչում են այսօր լաւագոյն ու շրջահայեաց թիւրերի բերնից, ուղղած հայ ժողովրդին, հայ գաղափարական երիտասարդութեան. սուրբ առաջնորդ պարզեցիք ապստամբութեան գրաշակը Փոքր Ասիայում և դուք անօրինակ զոհեր տւիք, որովհետև մեզնից շատ աւելի առաջ էիք գնացել, մենք մրափում եինք, դուք մեզ զարթեցրիք մահաբեր քնից⁴, —ահա մի ուշագրաւ խոստովանութիւն, որ մի սրտաշարժ նոյնութեամբ կրկնում է ամենուրեք՝ Պօլսում, Զմիւռնիայում, Տրավիզոնում, Սալօնիկում. . . Դա հանդիսաւոր ու անդապնալի յարումն է ազատագրական գաղափարին. դա միենոյն ժամանակ հանդիսաւոր խորտակումն է այն չարաղէտ նախապաշարումների, բոլոր այն սե անջրապետների, որ մի անհոգի բրնակալութիւն կառուցել էր մահմեդականի ու հայի միջև. . . Պատիւ արթնացող ժողովրդին: Ողջո՞յն խղճի ու բանականութեան յաղթանակին:

Արդարացնենք մեզ յատկացրւած այդ նւիրական առաջ-քելութիւնը, շեշտենք մեր այդ ուրոյն գերը այսու-հետեւ աւելի եռանդով, շեշտենք գործով: Խսկ այդ գերի էական գծերից մէկն էլ այն է, որ մենք զինւած մեր սեփական իրաւունքների գիտակցութեամբ՝ խիզախել ենք միշտ արեամբ ու անբաւ զոհողութիւններով պաշտ-պան կանգնել այդ անկապտելի իրաւունքների, որոնք միանգամայն համապատասխան են քաղաքակրթութեան շշմարիտ ոգուն, նրա պահանջներին ու հրահանգներին: Մենք կարողացել ենք իր աւունքի տրամադրու-թեան տակ դնել միշտ՝ նրա անհրաժեշտ ու յաւիտե-նական սպասաւոր—Ուժը: Ուժ—ոչ միայն բարոյա-կան, որ, աւազով գեռ բաւական չէ ապահովելու իրաւունքի դատը մեր անիրաւ ու արհաւրալի աշ-խարհում... Հայ ժողովուրդը եթէ նա յարգւում է իր պատմական միջավայրում—Տաճկահայստանում, Անդր-կովկասում—իր դրացիներից, թշնամիներից ու բարե-կամներից, —դա ոչ միայն այն պատճառով է, որ նա հանդիսանում է մի անյաղթելի քաղաքական գումար է ան-քանակ արու ու յական ուժ, այլև չնորհիւ այն կար-դինալ երողութեան, որ նա կարողացել է հանդէս ըե-րել իր ական ուժ, մի կուռ ու կարող կազմակեր-թիւն, որ յանուն այդ արդար իրաւունքի՝ միշտ արիա-բար կուրծք է աւել թշնամիներին... .

Այս և թող այսուհետեւ ևս մեր ժողովրդական իրաւունքների պաշտպանութիւնը լինի մեր կենտրօնական մտահոգութիւնը:

Թող միենոյն ժամանակ ազգերի սերտ համեմութեան անկիւնաբար:

Երկու գրութիւնները փոխադարձ, անհրաժեշտ
լրացուցիչներ են և հայ քարոզիչը, պրօպագանդիստը

պէտք է ասպարէզ նետւի, զինւած այդ երկու նշանաբաններով:

Յանո՛ւն ժողովրդի! Աշխատաւոր ժողովուրդն է, որ իր ցաւերով ու իղձերով եղել է միշտ, լինելու է միշտ մեր սրբութիւն-սրբոցը, մեր պաշտամունքի առարկան: Նրա անունով ենք հրապարակ եկել տասնեռութ տարուց ի վեր, նրա անունով են մեր բազմաթիւ հերոսները գնացել դէպի բանտ ու կախաղան, նրա համար է, որ բարձրացել են մարտիրոսութեան խարոյկները մեր արիւնաներկ հօրիզոններում: Նա է, այդ աշխատաւոր ընդհանրութիւնն է, որ կոչւած է մեր հայրենիքում և բոլոր ուրիշ հայրենիքներում իրականացնելու մարդկայնութեան ամենավսեմ իդէալը—Ճշմարիտ հաւասարութիւնը, ազատութիւնն ու եղբայրութիւնը... Այդ ժողովրդին է, որ պիտի նւիրենք այսուհետեւ ևս մեր բոլոր ուժերը... Բարձրացնել նրա ինքնագիտակցութիւնը, ազատել նրան քաղաքական ամեն տեսակ ճշնշող բռնաւոր խնամակալութիւններից, կուել նրա բազմապիսի հարստահարիչների, նրա աշխատանքը շահագործող ամեն տեսակ վամպիրների դէմ, պատրաստել նրան համաշխարհային սօցիալական մեծ ու վերջնական ճակատամարտի համար...

Կազմակերպւել ընկերներ, քաղաքացիներ, դրա մէջ է ուժը ազատութեան և գրաւականը յաղթանակի: Թող հայ ժողովրդի բոլոր անկեղծ բարեկամները համախմբւին ազատագրական դրոշակի շուրջը: Եւ—ոչ մի չէզոք, ոչ մի անտարբեր հանդիսատես: Այլ ևս չը կան գործելու նախկին արհաւրալի խոչընդոտները, չը կայ դրակնեան սպառնալիքը ազատութեան զինւորի վրայ... Մինչեւ օրս՝ յաղթելու համար անհրաժեշտ էր յորդաշոս արիւն, անհրաժեշտ էին անվերջ մահեր, բանտ ու տանջանք. այժմ վերացած է—գէթ առժամապէս—այդ սարսափելի ճակատագրականութիւնը, այժմ մթնոլորտը թեթեացած է, ճանապարհը հարթւած:

Յառաջ, ընկերներ: Դեռ պատնէշներ շատ կան գլուրելու... Կազմակերպւենք ստւար շարբերով ու գիմենք աստիճան, էտապ առ էտապ, դէպի մեր անդրագոյն իդէալը—դէպի լիակատար ու միահեծան ժողովրդապետութիւն:

ՕՍՄԱՆԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

Հ Ա Յ Յ Ե Ր

Թիւրքիան այնքան յթանզիմութներէ, „հաթթերէ“ յետոյ, որոնք ղենելորի կտաւը կը յիշեցնէին, կամ երբ սուլթանները մէկ ձեռքով կուտային միւսով ետ կ'առնէին, կարողացաւ վերջապէս, —վերջապէս, կ'ըսնք, անյոռետես և անկեղծ յուսայայտութիւնով մը—խրոխտ ժէստով մը աւլել հին բէժմը, որուն համար ճէյմս Պրայս

իրաւացիօրէն կ'ըսէր թէ „աւազակներու կազմակերպութիւն մըն է“: Չարագործները, աւազակները, այդ անորակելի, „անդտանելի“ նախարարութիւնը, որ այսօր գուհէիկ մարդասպաններու պէս բանտերու չորս պատերու մէջ կը տքան, կապիտոլէն Տարպեան ժայռերութիւնը տակ գլուրած և բարոյական մեծագոյն պատժին ենթարկւած, կուգան հաստատել երկարատեւ և ողբերգական թագաւորութեան մը մոայլ ու չարաշուք պատմութիւնը կամ այն շէլքսմիրեան տռամը, որ կը խաղցէր արհաւարացից մէջ մթութեան մը մէջ:

Մարդկային պատմութիւնը քիչ տւած է օրինակը այդպիսի վատասեռ և անմարդկային բէժիմի մը, ուր մարդու բարոյականի անկումը, անագորոյն անխզութիւնը այդքան ճնշող տպաւորութեան մը մոայլ ու չարաշուք պատմութիւնը գործած ըլլայ: Ամբողջ նախարարութիւնը, վերէն վար, մէկ փառասիւրութիւն ունեցած է՝ անսիրտ բռնաւոր մ'ըլլալ, մէկ հեշտութիւն մը՝ վաւաշօրէն գազանանալ և մէկ իդէալ մը՝ հարստութիւն դիզել, երբ անդին ամբողջ ժողովուրդի մը փթիթ երիտասարդութեան արեան ծաղիկները կը խամրէին և ամբողջ սրտու ու կենսալից մտաւորականութիւն մը աքսորի կամ տարագրութեան լեղի հացը կը ճաշակէր, երբ երկիրը կ'ամայանար ու կը տատասկէր:

Կարծես յատուկ ինամբով ու կանխամտածումով ընտրւած ըլլար այդ արիւնարբու վոհմակը, որ մասնաւոր ճարտարաւորութիւն ցոյց կուտար թշշառացներու արհեստին մէջ: Անոնք, առանց պուտ մը խղճահարութեան, ամնեցին ժողովուրդը, ոտնակոխ ըրխն երկոլն արժանապատութիւնը և ազգին պատիւը: „Աշխատեցէր հարստանալ“, այս եղած է, կ'ըսէր հեղինակ մը, սուլթանի պատլիրանը բոլոր նախարարներուն, որը պաշտօնի կը կոչէր: Զէ՞ որ աւազակ նախարարներէն մէկը խոստովանեցաւ, չը կընալով իր ամօթը ծածկել, թէ նիրենց հարստութիւնը փատիշահին գիտութիւնովն էր“:

Օսմանեան պատմութեան սոյն հակամարդկային և մահաբեր շրջանը տիսուր և գմէնէ ցոլքով մը կը մահափայլի: Կըսպասւի որ օրէօր նոր յայտնութիւններ երկան գան ցոյց տալու համար չը տեսնաւած թագաւորութեան մը մոլեգին շնականութիւնը և անօրէնութիւնները:

Հզօր, անշահախնդիր և անողոք Յեղափոխութիւնը հարկաւոր էր որ մաքրէր Օգիասի ախոռը: Փրկարար ու մարդասէր Յեղափոխութիւնը հասաւ և փշրեց բռնակալութեան կուռքին կեղծ ու պատիր պաշտամունքը: անփարկեց դաւաճան և քմահաճ իշխանութիւնը: Զարագործները անձնատուր եղան: „Աշխարհի բոլոր սահմանադրութիւնները ոչինչ կ'արժեն, եթէ անոնք բռնակալութեան ու կոտորածներու կազմակերպիչներու ձեռքը մնային“: կ'ըսէր երթոպական մեծ թերթ մը:

Արգիւլ Համրդի: անձնական քաղաքականութիւնը փոթորկին առջև հալեցաւ ինչպէս մառախուղի ծուէն մը և մինչև իսկ փատիշահը, սարսափահահար, ընդառաջ գնաց վտանգին: — Յեղափոխութեան յաղթական գրոհին, երկրպագեց անոր, Ազատութեան նարօտը (cocarde) կրեց իր կուրծքին վրայ, յայնեց որ „խալինները ցարեր էին զինքը... թէ ինք նախագահին է երիտասարդ թիւրքերուն... թէ ասկէ ետք ինք պիտի ապրի ժողովուրդին համար և ժողովուրդը իրեն համար“: Աշ-

խատինք միասին, ըսած է, ապագային հայրենիքի վերաշխնութեան համար։

Այս բոլոր խօսքերը կարելի է աչով ստորագծել։ Պատութեան մէջ չէ տեսնած, կըսէ թղթակից մը, այսքան հաշտարար թագաւոր։

Արդիւլ Համիդ եկա՞ւ արդեօք այն ուշանուշ իմաստութեան կամ՝ իմաստուն որոշումին։ որը, Սահմանադրութեան ակամայ հայրութիւնը որդեգրելէ առաջ, պէտք էր հասկցած ըլլար, թէ ոգոզվուրդներու լրութիւնը թագաւորներուն համար դաս մըն է։

Յեղափոխութիւնը 32 տարւայ պատմութիւնը ունի իր ետև, որ կը թելադրէր լուրջ հեռատեսութիւն. ադոր համար շատ ճարպիկ և օրինական կերպով զինաթափ ըրաւ բռնակալութեան ուժը մահմեռ ըրաւ յետաշրջումը, զանոնք վլասելու և հակահարւածելու անկարելիութեան մէջ դնելով Երլդըզը, այդ խորհըրդաւոր չարիքներու աւազակաբոյնը, կը պարպի բոլոր մարդակերպ գազաններէն, սուլթանը կը մնայ միայն փշրւած պատմութեան մը „յաղթւած“ հերոսը, որուն „փորձառութենէն“ — եթէ ոչ մաքիավելականութենէն — կուզէ օգտակի նոր ըէժիմը, և որ սակայն, պէտք է խոստովանիլ չէ եղած յօգուտ երկրի բարօրութեան։ Գուատ փաշայի ազդու և հրայրոս բացատրութիւնով, „Մարդ մը, որ արիւնին մէջ արդէն ունի բռնակալութիւնը, աւելի կեանքը վրայ կուտայ քան իշխանութիւնը“։ Չենք կարծեր որ բարբարոս արիւնը դարձեալ յաղթող հանդիսանար։

Բայց ինչ ալ ըլլայ, այդ պալատը, օսմանեան տարեգրութիւններու մէջ, չարաշուք և եղեռնավիպական անուն մը պիտի թողու, թէ ժողովուրդը զուսպ իր զայրոյթին ու յափշտակութեանը մէջ, չը փորձեց քարքանդ ընել և աղ ցանել անոր յատակին վրայ, ուր այնքան հեծեծանքներ մարած են և չը մտաբերեց մանաւանդ անոր մահաբոյր աւերակներուն վրայ իմնթ պարը պարել և „Հայրենիքի Ազատութեան“ Մեծ Տօնը կատարել. . .

Սահմանադրական գաղափարը ալեօր Ասիոյ շրջանը ըրաւ, թիւրքիա վերջին հանգրւանը ըլլալով ազատագրութեան ուղեսորին։ Օսմանեան Սահմանադրութիւնը իրողութիւն մըն է այլ ևս Ազատութիւն, Հաւասարութիւն, Եղբայրութիւն թիւրքիոյ հորիզններուն վրայ այնքան քաղցր և ներդաշնակ կը հնչեն։ Անշարժ ու հեստ կարծւած իսլամութիւնը քաղաքակրթութեան դիցուհին կը կանգնէ, կը մարդկայնանայ, գուրս գալով կրօնի խրթին և հակիմաստ կամ այլիմաստ պատերաններէն ու սուրաթներէն, որոնց մէջ գերած էին զինքը դարաւոր անգիտութիւնը, անհետաքրերութիւնը, ծուլանուշութիւնը — dolce far niente-ն, և անօգուտ ու վայրապար հապարտութիւնը, և այս ամենուն վրայ կը սաւառնէր անողոք հակատագրականութիւնը — գատէրը։

Գիտութիւնը — մարդասէր գիտութիւնը — որ հաւասարութեան ու համաշխարհային եղբայրութեան մեծ առաքեալն է, փշրեց հին մոլեռանդութեան կապանքները, բիւզանդական հեշտասէր ու եսական կարգուսքը ու աւանդութիւնները, շեշտեց անհատական ու հաւաքական գիտակցութիւնները և վեր հանեց եսին

ու ընկերային առողջ և թեթևազատ փիլիսոփայութիւնը և մարդկօրէն ապրելու բանաստեղծութիւնն ու գեղեցկութիւնը։ Խարխուլ ու փլիւլակ ու հին թիւրքիան տեղի կուտայ վերանորոգ և կենսառոյգ ու Երիտասարդ Թիւրքիային, որուն Ճակատագիրը լծւած է հեռաւոր և բախտաւոր աստղին։

Թերեւս այդ հզօր, անկաշկանդ ու իդէալական գիտակցութեան ուահվիրաները գեռ սակաւաթիւ բանակ կը կազմեն։ Ի՞նչ փոյթ, անոնք ամբոխին լիուլի հաւատը ունին իրենց ետև, ինչպէս և բանակին ուժը, որուն մէջէն գուրս եկան Ազատութեան արժանաւոր հերոսները և մեծ ճիգերը։ Եւ ոչ մէկ ատեն զինուրականութիւնը — պէտք է ըսել ի պատիւ թիւրքիոյ — այդքան հմայիչ չէր թւած, երկրի արտաքին թշնամինները յաղթահարելէ առաջ, երկրի ներքին դաւաճանները զգետնելով։ Զինուրին գերը կրկնակիօրէն բարձր եղաւ հոս։ Օսմանեան բանակը ժողովրդի Ազատութեան աշխատաւորը և պալատիօնը կը հանդիսանայ և որ, արհամարելով կոյր կարգապահութիւնը, իր սուրը դարձուց արիւնութած բէժիմին գէմ, որ կ'անպատէր երկիրը։

Բանակը ու ժողովուրդը՝ եղբայրակցելով փրկարար գաղափարին և երկրի մեծութեան համար, քաղաքացիական արութեան ու առաքինութեան ապացոյցը տւին։ Յեղափոխութիւնը ժողովրդական կամբի տիրապետութիւնը հոչչակեց։ Թիւրքիոյ մէջ այլ ևս հանրային կարծիք մը և կամբ մը դարբնած է, պէտք է առաջ քաղլել և նիւթական ու բարոյական աւերակներուն մէջ խաղաղութեան ու պարկեցած աշխատութեան տաճարը կառական կութեան մէջ իսպաններու գրնցումներէ։ Բնութիւնը հոս գրեթէ սատում մը կ'ընէ Յորդ ու վառ զգացումներու ետև կոպիտ ու հրամայական իրականութիւնը կայ, որը պէտք է նկատի ունենալ այդպիսի խառներանդ և այլաւետ երկրի մը մէջ։

Օսմանեան ներկայ Սահմանադրութիւնը տրամադրանական նմանութիւնը ունի 1876-ինին հետ, նոյն ոգեսորութիւնը, նոյն յարձակումը տիրող քաղաքականութեան գէմ։ Իմթիհաւած կը գրէր. Որպան քաղաքականութիւնը ստախօսութեան քաղաքականութիւնն էր... ստախօսութիւնը վերջացած է. . . գործ պէտք է այլաւետ ևն։ Խակի համիդ խորհրդարանի բացման ճառին մէջ հանդիսաւորապէս կը յայտարարէր, թէ ազատութիւնն ու հաւասարութիւնը բացարձակ ստիպողութիւն մըն էին. . . թէ Սահմանադրութիւնը եղբայրութեան ու միութեան հիմքը պիտի դնէր թիւրքիոյ ժողովուրդներուն մէջ. . .

1876-ի իդէալականութիւնը չը կրցաւ տոկալ մեծ փորձութիւններուն. Թիւրք ժողովուրդը չը կրցաւ ցոյց տալ որոշ պատրաստականութիւն իրենց պատմութեան այդ զարթնումը ապրեցնելու համար. Այդ շրջանը ողբերգութիւնով մը վերջացաւ. . . որովհետև սահմանագրութիւնը ժողովուրդի ծոցէն. չէր բղխած։

Պէտք է ընդունիլ սակայն, որ ժամանակները փոխած են, մտքերու ծալքերը աւելի պատրաստ են շնորհիւ քաղաքակրթութեան ու գիտութեան հետ շփումին: Երիտասարդ թիւրքիոյ ցանած սերմերը և հայ ժողովրդի Ազատութեան հոյակապ խոյանքը, որ մրրկահաւի մը ճիշը լսելի ըրաւ, և թիւրքոյ գոյութեան սպառնացող միջազգային վատանգը պատրաստեցին նոր և ազատասէր սերունդը, որ այնքան վճռական և ճկուն կերպով և առաջնորդւած ինքնապահպանութեան ու յառաջադիմութեան ոգիներէն և առանց գրեթէ մեծ դղրդումներու ու արիւնահեղ տեսարաններու, գլուխ հանեց մաքրագործումի ու փրկութեան այնքան կնճռուտ գործը և հիմքը դրաւ օսմանեան նորագոյն պատմութեան:

Նոր բէժիմը բոլոր ազգերը համհաւասար հողի վրայ կը դնէ այլևս „տիրապետ“ և „հպատակ կամ ստրուկ“ ցեղեր չը կան, այլ „քաղաքացիներ“ իրաւունքի և պարտականութեան միւնոյն սահմաններուն մէջ: Ինչք, պատիւ, կեանք չեն ենթարկւիր այլևս կրօնական կամ ազգային կիրքերու կամ քմահաճոյքներու: Ազատութեան արել հաւասար կը ճառագայթէ բոլոր անոնց վրայ, որոնք օսմանեան դրօյին տակ կ'ապրին և կ'աշխատին լուսաւոր և ներդաշնակ իդէալով մը, գիտութեան ու բարօրութեան անդաստանները արօրել լօնթէսքիօյի ճշգրիտ բացարութիւնով կըստեղծւի „մտքի խաղաղութիւնը, որ առաջ կուգայ այն կարծիքէն՝ թէ ամեն մարդ իր անձի մասին ապահով է“:

Յուլիս 11/24-ը համապետական և հասարակական նոր և արգասաւոր ըմբռնումը և իդէալը մտցուց Թիւրքիոյ մէջ, ուր ազգերը յարադիր համախմբում մըն էին, սահմանագծւած էութիւններ, և որոնց անձնիւրը իր ինքնուրոյն և կղզիացած կեանքովը ու շահերովը կ'ապրէր: Ապահական այդ դրութիւնը, որ դուրս չելաւ զինուրական պետութեան հասկցողութենէն, ստեղծած էր ցեղերու պատմական կեանքը, որ ունէր հեռանպատակ մը: Թիւրքիան դաշտ մըն էր կամ անկարան մը, ուր ազգայնական ոգին կ'աճէր ու կը զարգանար և որ միանգամայն մեծ վտանգն էր թիւրքիոյ ամբողջութեան և նոյնիսկ գոյութեան:

Հարկաւոր էր ուրեմն սանձարձակ և կամայական բէժիմին տեղու որ „ուլումը հագում“ ասացւածը նշանաբան ունէր և կը խրաչեցնէր բոլոր տարրերը, ստեղծւէր բարեկարգ կառավարութիւն մը, որ կարողանար վարչական խելացի ձեռով մը հաշտեցնել բոլոր զգացումները և ձգտումները օսմանեան իշխանութեան և ամբողջութեան հետ:

Օսմանեան ամբողջութեան հարցը սկզբունքով հըռչակւած և ապահոված է: Ինչպէս այդ կը տեսնւի նոյնիսկ այսօր մէկ քանի քաղաքակիրթ երկիրներու մէջ՝ քաղաքական ուրիշ հայեցակէտ մը կը ներկայանայ: Սահմանադրութիւնը յաձախ որինական կեղծիքին տակ մեծամանութեան բռնակալութիւնն է, որ գրեթէ նոյն արդիւնքը կուտայ և թերևս նոյն բարդութիւնները կարող է ծագեցնել ապագային, երբ քաղաքական կուտայ ցութիւններ կազմւին և պայքարը սուր կերպարանք առնէ:

Թիւրքիոյ կողմէն համապատասխան կառավարական կազմակերպութիւն մը ընտրել էն խելացի քաղաքականութիւնը պիտի ըլլայ: Վարչական ապակեդրոնացումը, որ ընդունւած է թիւրքիոյ հին սահմանագծելով նահանգները:

մէջ իսկ, յարմարագոյն բէժիմն է, — խաղաղութեան և վերջնական հաշտութեան կառավարութիւնը: Քաղաքակրթութեան ու գիտութեան և անհատական ու հաւաքական գիտակցութեան դարը անխուսափելիօրէն հոդ կը ձգտի: Ներդաշնակ համերաշխ կեանք ազատամական վարչական այդ սիստեմով կը կառավարւին, աւելի կամ նւազ չափով, և հետզհետէ այդ ձգտումը լայն և օրինաւոր չափեր կ'առնէ, նոյնիսկ դիմադրելու համար խորհրդանական մեծամասնութեան: Հին կեդրոնացումի կամայական և բռնագրուիկ բէժիմները վերջ կը գտնեն, որովհետեւ այդ կը պահանջեն դարուս լուսաւոր և ումկավար ոգին և ժողովուրդներու շաշերը:

Փրանսայի պէս համասեռ ժողովուրդ մը ճիգեր կ'ընէ, որ ֆրանսան աւելի լայն և շեշտւած ապակեդրոնացումի վարչութիւնով մը օժտւի: Սպանիան րէցիոնալիստե-ի կը ձգտի և չ'ուշանար կը յաջողի: Ռուսիա իր գերագոյն շահերու ապահովութեան և իր անսահման կայսրութեան անդորրութեան համար — եթէ չըցանկար որ բարեկանական պետութիւն մը գառնայ — ստիպւած է որդեգրել կամայ ակամայ, ինքնավար ապակեդրոնացումի կառավարական ձեւը, ինչպէս կը թելադրեն շատ մը ուռւ ազատամիտ թերթեր. որովհետև պէտք է անդարձօրէն անցած համարել բաղաքակիրթ համարւած երկրի մը մէջ մէկ ցեղին միւսին վրայ հզօրագոյնի ձնող տիրապետութիւնը: Քաղաքակրթութիւնը և տնտեսական և բաղաքական շահերը և ինքնագիտակցութիւնը հետզհետէ կը կաթեցնեն մտերու մէջ իմաստութեան զգացումը և խորհու ու հեռատեսմիւրը կը փնտռեն պետական կազմերու և քաղաքական փիլիսօփայութեան: Այսպիսի Ճիգ մը և բարեկամեցութիւն մը կը գոհացնէ էն գրժւարահաճները, ըմբռու և տարունակ զգացումները կ'ամրապնդէ նիւթական և բարոյական կապերը, կը ջնջէ ընդմիշտ անջատական ոգին իբր անպէտ և անիմաստ, երբ ուեկ ազգային տարր — առանց ոնախախնամական կոչումի յաւակնութիւնը ունենալու — կը գտնէ քաղաքական և բարոյական բոլոր ապահովութիւնը, զարգացումը և ուր առաջինունը կը գառնայ վարչութեան զավանակը:

Խակապէս կարելի է ըսել որ այդպիսի երկիր մը կը կազմէ նաու մը, ուր կարելի է համարձակօրէն ընդունիլ սա պարզ նշանաբանը, „ամենքը մէկին համար, մէկը ամենքին համար“:

Անգլիա և Ռուսիա, կ'ըսէ „Տէլիի թէլէկրաֆ“, կը յուսան, որ նոր բէժիմը պիտի վերակազմէ վարչութիւնը և կազմակերպէ ապակեդրոնացումի նոր սիստեմ մը, որ պիտի երաշխաւորէ բարենորոգումներու բարուր կիրառութիւն մը“:

Մակեդոնացիք իրենց դաւանանքը յայտարարած են Պինչէվի բերնով, թէ մակեդոնական կազմակերպութիւնը պիտի ջանայ մտցնել Սահմանադրութեան մէջ լայն ազատութեանէն զատ նահանգային վարչութեանց սկզբանքը, սում կայսրութեան պայքարը սպակեդրոնացումը, որ ընդունւած է թիւրքիոյ հին սահմանագծելով նահանգները“:

Ապակեղբոնացումի մասին ամենքը թէ սկզբոնքով և թէ իրականութեան մէջ համաձայն են, բայց Թիւրքիոյ համար այդպիսի համապատասխան ծրագիր մը, պէտք է ընդունիլ բաւական բարդ աշխատութեան և ուսումնասիրութեան կը կարօտի. Ապակեղբոնացումի ո՞ր ձեւը: Ահա խնդիրը: Որովհետեւ ապակեղբոնացումի իր աստիճանաւորումները և տեսակէտերը ունի, որ հասարակ բանաձեռով մը չէ կարելի լուծել՝ մանաւանդ Թիւրքիոյ պէս այլացեղ երկրի մը մէջ ուր հակօրինութիւններ (antinomie) անխուսափելի կը թւին:

* *

Յեղափոխութիւնը աւլելով հին րէժիմը, նոր դահլիճը կազմեց Քեամիլ փաշայի վարչապետութիւնով այն մարդոցմէն, որոնք բարոյական վստահութիւնը կը վայելեն երկրին: Նոր դահլիճը այրէնդիմէն պիտի սկսի և արմատական բարենորոգութիւններու ձեռնարկէ: Նախարարներէն մէկւն սրամիտ և իմաստալից բացատրութիւնով՝ նոր նախարարութիւնը նշիշա հինին հակառակը պիտի լունէ: Այսինքն հինը աւերիչ էր, նորը շինող պիտի ըլլայ: Նոր դահլիճին ծրագիրին կէտերը այն են, ինչ որ կը պահանջէ երկրի մը նօրմալ և քաղաքակրթական բարգաւաճումը: Ուղիներու և երկաթուղիներու շինութիւնը ստիլողական են իբր երկրի երակները՝ կեանքը շրջանառութեան մէջ զներու և երկրին անսպառ հարստութիւնը շահագործելու համար: Պարսկաստանի գժբախտութեան գլխաւոր պատճառներէն մէկն է ուղիներու բացակայութիւնը կամ անդրջինեղեան վիճակը: Պարսիկ յեղափոխութիւնը հէնց այդ պատճառով վիժեց: Հանրօդուտ գործերու նախարարութիւնը իրաւացիօրէն կը շեշտէր այդ կէտի վրայ, իբր դուռը բոլոր միւս: բարենորոգութիւնը, ֆինանսական, հարկային գրութեան, հանրային կրթութեան ու լուսաւորութեան, որուն համար ժողովրդէն սիրւած նախարար մը, ամենէն եռանգուն բարեցակամութիւնը և վճռականութիւնը ցոյց կուտայ:

Հարկային սիստէմը, որ Թիւրքիոյ մէջ բնաւ առարերութիւն չունէր աւազակութենէ, պէտք է դնել ամենաարդար հիմերու վրայ: Հերիք է որքան լացուցին ու թշլառացուցին աշխատաւոր բնակչութիւնը Զարմանալի չէ, որ ժողովուրդը սահմանադրական ազատութիւն ըսելով հարկերու բարձում կը հասկնայ, որովհետեւ այնքան զցւած էր: Ուտող ուտողի, գողցող գողցողի էր: Հայ ժողովուրդը Հայաստանի մէջ երկու բռնապետութեանց տուրք կուտար, — կաշառքներէն զատ — պետութեան և քիւրքերուն: Պէտք է անմիջապէս վերջ դնել այդ հարստահարիչ և հակամարդկային ու արիւնարբու կամայականութիւններուն, որոնց միջին բարերու մէջ իսկ հազուադէպ էին: Աներելի չէ, որ զինւորները շատցնելու դիտումով կը է Սէրվէթը Փինուն համիդիէններու մասին, խել մը աւազակները ժողովրդի վրայ արձակւին: Թիւրքիոյ հարկային բէժիմին կը պատշաճի չինսական սա բնորոշ պատմւածքը.

Կօմփիւկիոս, չինացի մեծ բարոյախօսը, մէկ օր իր աշակերտներով կը շրջէր երկրին մէջ, երբ տեսաւ կին մը, որ դառնապէս կուլար գերեզմանի մը վրայ: Տիկին, հարցուց, փիլիսոփան, դուք այնպէս մը կուլար, որպէս թէ ձեր վիշտերը վերջ չ'ունենան:

Այնպէս է, պատասխանեց կինը: Նախ իմ պարնտատս այստեղ վագրէ մը կեր եղաւ, յետոյ ամուսինս, հիմակ ալ իմ զաւակս նոյն սկ ճակատագրին զոհ գնաց:

— Ինչու՞ եթէ այդպէս է, հարցուց Կօմփիւկիոս, չէք ձգեր այսպիսի վտանգաւոր երկիր մը

— Որովհետեւ այստեղ պատասխանեց կինը, կառավարութիւնը ծանր հարկերու տակ չի ճնշեր մեզ:

Չին փիլիսոփան դարձաւ իր աշակերտներուն: Դաւակներս, ըստաւ, լաւ մտքերնիդ պահեցէք, կառավարական դրութիւն մը, որ կը ծանրանայ բնակիչներուն վրայ աւելի երկիւղալի է քան արիւնի ծարաւ վագր մը:

Մենք կը կարծենք, որ նոր լուսամիտ նախարարութիւնը մարդկային քաղաքակրթական պատմութեան և բնաշրջումին մէջ, աւելի հզօր փաստեր և սկզբունքներ պիտի գտնէ արդարագատ և պարկեցտ կառավարութիւն մը կերտելու համար:

Նոր նախարարութիւնը պիտի ջանայ, Եւրօպայի: Հետ համաձայն, ջնջել օպրութիւնութեանը, որով եւրօպացիք բացառիկ օրէնքներ կը վայելեին թիւրքիոյ մէջ: Պէտք է ընդունիլ որ այդ պայմանագրութիւնը, որ յաճախ շարաչար գործածածած է, տրած է սուլթան Սիւլէյմանի օրով երբ թիւրքերը իրենց զօրութիւնովը գինով, դիւնանգիտական նրբութիւնները չէին գնտուեր կամ այդպիսի դաշինքի մը հետեւանքները չը նախատեսեցին: Երբ թիւրքիան կազմակերպէ իր երկրի Սրդարութիւնը և վստահութիւն ներշնչէ, ինքնին պիտի ջնջւին այդպիտի դրութիւն մը, ինչպէս և օտար նամակատունները, որոնք մնայուն յանդիմանութիւններ էին օսմաննեան անկերպարան և մարթաւալ ըէժիմին:

Նոր ծրագրին մէջ ընդունեած է նաև քրիստոնեաններու զինւորական ծառայութիւնը, բանի որ անոնք ալլես քաղաքացիներ կը լլան և կը վայելեն ազատութեան բոլոր բարիկները անխստիր շատ բնական է և արդար, որ այդպիսի ժողովուրդը մը ջերմ և հայրենասիրական նախանձախնդրութիւնը ունենայ նաև իր երկրի պահպանումին: Հայերը իրենց իդէալով ցոյց տիւն թէ ինչ կը ցանկան թիւրքիոյ համար, գործով ևս պիտի պահպանեանն և պիտի գիտնան իրենց թիւրք հայերներու հակառակ անձնւութիւններէն պահպաննել այն հողը, որուն վրայ այնքան հերոսական արիւններ թափած են: Հոս երկու կարծիք չը կայ:

Սակայն պէտք չէ զօրել անմիջապէս ժողովուրդ մը, որ արիւնաքամ եղած և իր բոյնը քանդւած է: Պէտք է ժամանակ տալ, որ հայերը իրենց աւերակներէն ու մոխիւններէն վերածնին և Ազատութեան լոյսը ու շունչը ծծելով արիւն և կինդանութիւն գայ վրանին ու սիրեն երկրի նոր գրութիւնը:

Ներքին վարչական բարենորոգութիւններուն մէջ էական և կինսական նշանակութիւնն ունի նաև կրթութեան և պետութեան աշխարհականացումը, որուն համար բաղաքական առաջադէմ կուսակցութիւնները պէտք է իրենց ծրագիրներուն մէջ կարևոր տեղ տան թիւրքիան օժտելու համար ժողովրդական լայն և աշխարհիկ համար ժողովրդական վայական սա բնորոշ պատմւածքը: Միդհատ փաշայի ներքին ծրագրին մէջ ևս օտար չէր այս կէտը Պէտք է դէն շպրտել համիլտոնական այլանդակ գաղափարը, որ յղացաւանգարկեցտ և անհարազարդ է անմական կառավարութիւնը զանաց աւելի երկիւղալի է քան արիւնի ծարաւ վագր մը:

իր օգտին գործածել: Այդպիսի ձգտում մը իր գէմ պիտի՝ հաներ եւրօպական շահերը, համաշխարհային վտանգ մը տեսնելով, ինչպէս գեղին վտանգը, այդպիսի խորթ և անբնական ձգտումի մը մէջ: Օսմանցի ժողովուրդները ամեն բանէ առաջ մտածելու են իրենց երկրի նիւթական և բարոյական մեծութեան ու շահերուն, այդպիսի փորձանաւոր բաղաբական կեղծիքներու դիմելէ առաջ:

Թիւրքիան իր աշխարհագրական և տնտեսական գերազանց առաւելութիւններու բերումով, ուշշահնութիւն պիտի ունենայ ներքին հասարական և տնտեսական հրատապ հարցերը և պայքարը: Սպատութեան առաջին որոտումին դորձագուներու պողոթկումը աշխատաւոր ներու որոշ գիտակցութիւնը կ'ենթագրէ: Պէտք է ուրեմն երկրը պատրաստի և հետեւ հասարակական կեանքի ճակատ գրագրութիւն և համաշխարհային երկոյթներուն, որոնք, հակառակ իրենց աղմկալից և պահանջվու բնաւորութեան, կը ձգտին հասարակութեան ընդհանուր բարօրութեան և մարդկային արդարութեան: Հոս ևս անհատին կիրթ գիտակցութիւնն է, որ տարերային ուժի կը փոխւի և մեծագոյն դերը կը խաղայ երկրի ընդհանուր բարեշրջումին մէջ:

* *

Թիւրքիոյ ներքին վտանգը կարելի է անցած համարել, եթէ աշալուրջ և խոհեմ վարչութիւնով մը օժտւի և արտայայտած ծգրիտ բացատրութիւնով, „Արդարութիւնը ազգին խիղճը“ գառնայ: Սակայն արտաքին վտանգը կարելի չէ ըսել թէ բոլորովին անհետացած է: Լեղի պատրանք մը պիտի ըլլար այդպէս ընդունիլու Ճիշտ է որ Թիւրքիոյ անակնալ յեղաշըրջումը խանգարեց Եւրօպայի պետութիւններու ծրագիրը Արևելեան հարցի մէջ, երբ Թիւրքիան „վառեկի պէս կը փետատէին առանց ձայն հանել տալու“: Մակեդնիոյ բարենորդումներու խնդիրը մարեցաւ մեծ շարժման մէջ: Եւրօպան ինքնինք գտաւ կատարեալ իրողութեան մը առջև և գոնէ, առերևոյթս, համակերպեցաւ որարեացակամ“ չէզոք դիրք պահել, սպասելով Սահմանադրութեան բարիքներուն: Խուսիս իր սպասողական դիրքի մէջ մնալով հանդերձ, չուզեր հրաժարիլ իր... պատմական միսիօնէն... Խարդաւանքէն արևելեան քրիստոնեաներու հանդէպ: Օ՛չ, այդ պատմական միսիօնը... խաչապաշտ Խուսիսիային, որ կուօնուի պէս կը սիրէ Արևելքի քրիստոնեաները և որուն երգիչն է չարագուշակ ագուաւը „Նօվոյէ Արէմիա“: „Դրացի մէծ և փոքր պետութիւններու մրցութիւնը կ'ըսէ դիւտանագէտ մը, այս անգամ ալ նորէն այն վտանգը պիտի ըլլայ: Որուն պիտի դիմէ Թիւրքիոյ նոր բարենորդումը“: Յոյս ունինք որ Թիւրքիոյ բախտը սոյն պատմական ալէկոծ հրւանդանը անվտանգ պիտի կրնայ կտրել անցնի:

Թիւրքիոյ ուժեղացումը և բարեկարգութիւնը շատ հաշտ, աչքով չի նայւիր կարգ մը տէրութիւններու կողմէն, որոնք բաղաբական և անտեսական նկատումներ ու շահեր կ'ակնկալին անոր անիշխանական վիճակին մէջ: Գերմանիան, սուլթանի բարեկամը — ոչ ժողովուրդին — կը տեսնէ քայլայումը իր հսկայ երազին, drang nach Osten-ին: Պոլսոյ հակագերման ցոյցերը ապացոյց են, որ Եվրոպի ապականութեան խրախուսիչ

Գերմանիան պէտք է վերջացած համարի իր ոպաշտան խնամակալութիւնը“ Թիւրքիոյ վրայ և իր արնատեսական աշխարհակալութիւնը Փոքր Ասիոյ մէջ: Իրաւունք ուներ գետամիլ փաշան, երբ կ'ըսէր թէ Գերմանիան քիչ օգուտ ունեցաւ Թիւրքիոյ“: Ի զուր գերմանացիք ինքնամիմարութեան համար հայերուն կը վերագրեն Պոլսոյ հակագերման ցոյցերը: Պէտք է վերագրել Գերմանիոյ անկուշտ, տմարդի և հակազտական բաղաբականութեան, որ ի վկաս Թիւրքիոյ ժողովուրդներուն եղած է: Գերմանիան Թիւրքիոյ ապականութեան գործին մեծ արշեստաւորը եղած է: Ան էր որ կաշառքներով ուզեց ձեռք անցնել երկրի հարստութեան աղբուները, կողոպտել երկիրը և անխնայորէն: Մեղ հասած հաւասարի աղբիւրէ տեղեկութեան մը համաձայն նոյնիսկ ինքը Գերմանիոյ կայսրը քանի ամիս առաջ սուլթանին խորհուրդ տւած է, որ „պինդ մնայ և չընդունի սահմանադրութիւնը“, որովհետեւ վախճանը պիտի ըլլար տևտոնական թալանարշաւին:

Կերկայ փափուկ պարագային խոհեմութիւն պիտի չ'ըլլար Պունա Հերսէկի, կիպրոսի, Եգիպտոսի և նեղիներ յարուցանել, որ կարող է բարգացնել բարենորդումի գործը: Թիւրքիան արդէն շատ լայն է և անսահման, կը մնայ անձնուէր և եղբայրական ջանքերով, համերաշխ կեանքով մը ծաղկեցնել զայն: Յաձախ երկրի մեծութիւնը չէ որ արժէր ունի, այլ հոն Թափւած Ճիկը, աշխատանքը մտաւոր, բարոյական ու նիւթական դրամագլուխը որ կըստեղծէ երկրին մէջ—մասնաւանդ Թիւրքիոյ պէս հիանալի երկիր մը—ներուժ գեղեցկութիւնը, հմայը և բարեկեցութիւնը: Օսմանցիները, ընդունած բանաձեկի մը համեմատ, կրնան այդ կորսւած գաւառներու մասին „մտածել, բայց չը խօսիլ“... գոնէ առայժմ:

* *

Թիւրք-հայ եղբայրակցութիւնը արդէն կնքւած էր արեան դաշտին վրայ: Ազատութեան թևերուն տակ երկու ժողովուրդներու բարոյական կապերը աւելի պրկեցան: Երկու տարրերը կարծես կարօտալից ատելութենէ մը յետոյ իրար կը գրկէին սրտայող գիրկընդիմանութիւններու մէջ: Սդահանդէսները, որոնք կատարեցան կամ այլուր երկու ազգերու նահատակներու նկիրական յիշատակը փառաւորելու համար և ուր Թիւրք սպաներ Թիւրք նահատակներու յիշատակին նկիրւած Դաշնակցութեան պատկերը կրեցին, պատմութեան մէջ չնաշխարհիկ երկոյթը և օրինակը պիտի մնան ժողովրդական սրտագին և ինքնաբեր ցոյցերուն: Իրաւունք ունէին շատեր, երբ երազը և իրականութիւնը զգայախարութեան մը պէս կը շփոթէին:

Ազատութեան կրօնը մոռնել աւաւ հին հականութիւնները: Անը թիւրք հայերենակիցները սրտագեղումի գերագոյն և անմոռաց քնարերգութիւնը ունեցան գէպի հայ ժողովուրդը արիւնլաւ և հալածական: Դուռը մեր երկրի Ազատութեան վէմերն էք, կ'ըսէին Երիտասարդ Թիւրքերը հայերուն ուղղելով իրենց հոսքերը: Օսմանցիները ձեղմով կը պարծենան, երկիրը ձեղի շատ բան կը պարտի... Դուռք Թիւրքերուն առաջնորդը հանդիսացած էք յառաջդիմութեան ու լուսաւորութեան շաւղին մէջ... Դուռք մեղի հետ պիտի մնաք յաւէտ... .

Հայերուն անունը ոսկի տառերով պիտի արձանագրուի օսմանեան տարեգրութիւններուն մէջ... „Հայերը օսմանեան ժողովուրդներուն մէջ էն օդտակար տարրն են”, կ'ըսէր հիւպատոս էնվեր պէյ Մանչէստրի խնջոյքին մէջ, „Պարտինը նաև հայերուն երախտագէտ լլլալ կ'ըսէր Նազիմ պէյ Խզմիրի մէջ, ոչ թէ օսմանեան զինուրներուն, զի հայն էր, որ մեզ առաջնորդեց գէպի Ազատութիւն”: „Կը վստահացնեմ ձեզ թէ, կ'աւելցնէր Վասփի պէյ, որ հայերու արիւներն են, որ մեզ պարգևած են այս ազատութիւնը”:

„Հալալ օլսուն գանըլըզ”, գոչած է հայ մը:

Այդքան անկեղծ և ոգեոր զգացումներէ յետոյ, ուր թիւրք ժողովուրդը վսեմութեան համոզ մարդասիրութիւնը ունեցաւ և հոչակեց ճշմարտութիւնը, „Հալալ օլսուն գանըլըզ”, պատասխանն էր ժողովուրդի մը, որ գիտէ գնահատել իր անթիւ զոհաբերութեան մէջտեղ, իր հակառակորդին հոգիի և սրտի աղնիւ և միանգամ վեհանձն թրթումները:

Մեր թիւրք հայրենակիցները մէկէ աւելի գնահատումի և անձնւիրութեան հաւաստումներ տւին անցեալի ոճիրներուն վրայ դատապարտութեան սև կնիրը դնելզ և անարդ սիւնի բեկեռելով անոնց հեղինակները: Պէտք չէ անտեսել սակայն այն դանդաղ բայց հսկայ Ճիւռը, որ մեր թիւրք ընկերները ու հայրենակիցները կատարեցին այս մեծ օրւան համար: Ի՞նչ շքեղ է այն գերը: Որ թրբուհին ունեցած է Ազատութեան յաղթանակին համար և ինչ մեծ ապագայ կարող է խոստանալ այդպիսի կանացիութիւն մը, որ Ազատութեան գահրամաններու պաշտամունքը ունի:

Եղած գովասանքները պէտք չէ փրացնեն հայերը, որոնք մնալու են միշտ գիտակից պարտականութեան համեստ զինուրները գէպի ընդհանուր հայրենիքի մեծութիւնը և գէպի իրենց հայրենակիցները:

Պօլսոյ հայ մամուլը գինովութեան շրջանին մէջ է՝ յախուռն ու հերարձակ, առանց հաստատ ուղղութեան և յաճախ առանց փափկանկատ հեռատեսութեան: Մամուլի ազատութիւնը կեանքի և բարերու ի՞նչ հակադրութիւններ երևան հանեց և ի՞նչ մաքրագործումներ կը կատարեին:

Օրմանեան, որ ինքնինք այնքան հանդիսու կը զգար Պատրիարքներու „փշոտ” գահին վրայ և կերարը կեանք մը կը վարէր եափիկուրեան փիլիսոփայութիւնով մը և իր ազգականները կը խնդացներ, կը մտնէ Անյուշ բերդը, միանդամ ևս հաստատելով մարդկային կեանքին մէջ ներգոյակ արդարութեան վախճանականութիւնը և աշխարհի բաներուն արդար հատուցումը:

Իզմիրեան սրբազնն կը վերադառնայ Պօլսոյ հայ հողովուրդը իր քաջ հովիւին աննմանօրէն մեծաշուք ընդուներութիւն մը կ'ընէ: Իզմիրեան Պօլսոյ ձգեց հոչակելով աշխարհի առջև սա մեծ ճշմարտութիւնը թէ „Հոն, ուր Արդարութիւն ըր կայ, ամեն հաւատարմութիւն կերծ է”: Հայոց սիրելի պատրիարքը այս անգամ յաղթական մուտք կը գործէ Պօլսոյ Արդարութեան և հայ ժողովրդի սիրոյ թեւերուն վրայ:

Օսմանեան Ազատութիւնը հայ և թիւրք արիւներով ներագործւած անսասան կը մնայ և խրոխտ, որքան ատեն Արդարութեան պատասխանին վրայ բարձր կը մնայ ան:

ՈՂՋՈՅՆ

Գալիս են շտապով, կայծակի արագութեամբ հեռագիրները ձեզնից, թանկագլխն ընկերներ, ձեր ազատութիւնն աւետող կարճ առղերը:

Եւ համատաճակական խորտակւած բաստիլի մութքացւածներից չուում են ձեր մեծ ու փոքր կարաւանները շարան-շարան գէպի լոյս, գէպի օդ, գէպի կեանք—Պօլսից սկսած մինչև Մարաշ, մինչև Վան: Վերջն կայանը ձեր տառապանքի, ձեր յոյսերի ու յոյզերի չուկէտը ուշացած, բայց ամենասաւար կարաւանի:

Ո՞վ պիտի կարողանայ չափել այն մեծ խորհուրդը, որ տարիներով թաղւած է մնացել ձեր սրտում: Ո՞վ պիտի վերադարձնէ ձեզ այն բոլորը, ինչ դուք թողեցիք մութքն դնդանի կամարների տակ: Եւ ինչե՞ր չը թողեցիք այնտեղը: Ո՞րն ասեմ—ձեր ծաղիկ օրերը, առողջութիւնը, երիտասարդ տարիքը... Յիշե՞մ արդեօք բանտում կորցրած ձեր մի ընկերոջ, տանջակից, բայց ներկայ բախտին ոչ մասնակից, որի շրմունքների վրայ — արշալոյսին, թուզունների առաւտեան երգերի հետ — վերջին մրմունջն էր սառչում: Հեռու ծննդավայրից, խոնաւ քարերի վրայ, նեղ ու կեղաղուանցիկ կում, իր զգացմունքի տարտամ արտայալառութիւնն էր մրմնջում նա ձեզ — իր կտակը, որ մի օք, մի գեղեցիկ առաւտ երբ գուրս գաք այնտեղից, տանէք ձեզ հետ այն ու թաղէք արեամբ ցօլւած հողի մէջ իբր ապագայ կեանքի կորիզ:

Այդ մրմունջի մէջ էր ամփոփւած բողոքը անարդարութեան գէմ, ստրկութեան գէմ: Նա ինքը բողոքն էր, բռնութիւնը լափող սրբազն հուրը: Նրա մէջ էր մթերւած յաւիտենական կարօտը գէպի իր ծննդավայրը, գէպի ինկարույր լեռն ու անուշ ջուրը, տենչը իր երկրի բարօրութեան, այնտեղ էր թրթիւը արլւած սրտի գէպի իրերիմը...

Եւ երբ դաշիճը բաց արեց գոները, գուք դժւարանում էիր բաժանւել այն մութք խորչից, ուր ձեր ընկերոջ մահւան տխտը յիշատակներն էին ապրում: Կանգնեցիք շուրջ-բոլոր լուռ ու կսեմ—ձեր երդումի խօսքը մի կաթիլ արցունքի հետ գնաց իբր պատասխան նրա վեհ տառապանքի և նրա հոգին հրճեց:

Նա հրճեց — գիտէր, որ իր ընկերները հէնց ինքն են, գիտէր որ գուք գուրս գալով կապանքից՝ ինքն է ազատ, գիտէր, որ մէկնութէկդ ամենքդ էք, գիտէր, որ միենոյն սիրտը ամենքդ համար է՝ ամենքդ նոյն ձրգտումով, նոյն ուխտով, նոյն անձնագոյնութեամբ շաղկապւած:

Եւ իբր ուխտի պարտաճանաչ զինւորներ ցրւում էք ամենուրեք, ուր ցաւն ու վիշտն է բռնութիւնն ու շղթան սասանած՝ գուք նրանց վրայ էք քայլում: Գուք ուժեղ էք ձեր կամուկ, ձեր գաղափարով և ձեր մեռնող ընկերոջ կտակով:

Գուք ուժեղ էք բանտերի կործանումը ձեզ փաստ գուք յաղթող էք՝ ձեր դաշիճները բանտերումն են — ձեզ փաստ: Գուք մեծ էք՝ ամբողջ թիւրքիոյ ժողովուրդը ձեզ էք՝ վիտապանում — ձեզ վիտաստ:

Դա միայն չէ առաջին քայլն է ձեր յաղթական գնացքի, առաջին չուն տարագնաց կարաւանի, առաջին

թոհչքը ազատ մտածումին Զեր վերջին հանգրւանը, հեռու տարածութեամբ, շատ մօտ է ժամանակով։ Անդուլ զանքը կրծատում է ամեն ինչ. գաղափարը նրա յարաժամ խթանը։

Բոնութեան թափը ոչ ոք է զգացել ձեզնից աւելի. ազատութեան տեսչն էլ ոչ ոք կարող է ունենալ ձեզնից աւելի։ Դուք զինւած էք կրկնակի, կոփւած բըռնութեան հարւածներով։ Նրա դէմ կուելու համար։

Գնացէք, ընկերներ, դէպի մեծ Աւերակները, տարէք ձեզ հետ մեռնող ընկերող կտակը և սերմանեցէք այն ամենութեք։ Թող աւեր տեսարանները ձեզ չ'ընկրկեն, թող կորած սիրելիների բացը ձեզ չը խոռվէ։ Աւերակները ձեր զոհողութեան խորհրդանշանն են։ Թափանցեցէք նրանց խորքը—շատ գանձ կայ այնտեղ թաղւած—այնտեղ է հայ ժողովուրդը. փարեցէք նրան, ոյժ տւէք և ոյժ առէք նրանից։ Նա ստեղծագործեց ձեզ. նա էլ ձեր գաղափարի պսակողն է լինելու։

Թող ոչ ոք ձեր մէջ չը տեսնի վհատութիւն, թող ամենըը հպարտօրէն նայեն ձեր բաց ձակատին և թող բոլորը ձեր հոգու մէջ կարդան իրենց անելիքը։

Գնացէք, ընկերներ. ձեր անցեալը ձեզ առաջնորդ, ներկան ձեզ խրախոյս, ապագան ձեզ հատուցում։

Չտապեցէք, աւերակները ձեզ են սպասում։

Ընկերական ողջոյնի համբոյներով՝

Կախսիին բանաւրիեալ՝ ՄԱՐ

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ „ԴՐՈՇԱԿԻՆ“

ՎԱՆ, 20 օգոստոս

250-է աւելի բամտարկեալմերով ազատուցամք. սահմանադրութիւմ, և ըմդիամուր ներում շմորհւեցաւ։

Ա.ԲԱՐ

ՎԱՆ, 31 օգոստոսի

Կոմսը, Սարգիսը՝ ազատօրէն քաղաք մտած այսօր։ Այցելութիւն հայրեմասէր հրամամտարիմ. համակարգամ խօսքը փոխանակւեցամ՝ աշխատիլ Սահմանադրութիւմը միասին պաթպամելու համար. սիրալիր ըմդումելութիւմ. այցելութիւն վազգէմի և մահատակմերու գերեզմաններու։

Ա.ԲԱՐ

ՔՅԱՆՍԱՆՑԱ, 2 օգոստոս

Քօմսթամցայի հազարաւոր ցուցարարներ կը ծափահարեն և կը շմորհաւորեն իրեմց բոլոր սրտով մեծութիւնը և յաջողութիւնը ծեր եռամդիմ, որ այթքամ արժանաւոր կերպով և այթքամ զորողութիւններու գմով մաղաստեց սոյն ցամկալի ազատութեամ իրագործումիմ։

ԵԲԻՏԱՍԱՐԻ ՕՍՄԱՆՑԻ

ՃԻՊՈՒԴԻ, 28 օգոստոս

Կը շմորհաւորենք կատարւած գործը, կը մասմակցիմք ազգայիմ երջամկութեամ։ Յարգամք մահատակմերու։ Կեցցէ ազատութիւնը։

ՃԻՊՈՒԴԻ, ՀԱՅ, ԹԻՒՐԻ, Ա.ԲԱՐ
ՕՍՄԱՆՑԻ ՔԱՂԱՔԱ.ՔԱՂԱՔԱ.ՔԱՂԱՔԱ.

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆՆԵՐ

3. ՅԱՅՆԱԿՑՈՒԹԵԱՆ

I

Ընկերներ,

Ազատագրական շարժման առաջին յաղթանակը, արդիւնք տարիների չարքաշ աշխատանքի, անբաւ զոհերի և յեղափոխական արիւնուտ կոհիւների, տարւած է։ Օսմանեան կայսրութեան մի ծայրից միւսը հնչում է Ազատութեան, Հաւասարութեան, Եղբայրութեան կոչը։ Երեկեան Հանրաբանութեան վերածւած է ազատաշունչ երկրի Մուայլ երկու դէմքերի տեղ երեւում են բերկրալից աչքեր. լուութեան փոխարէն թագաւորում է շարժում. ատելութեան ու բէնի աւերակների վրայ փշում է սիրոյ շունչը։ Եւ ժողովրդական ամենագիրավան խաւերն անգամ, սովոր ստրկի համակերպութեան, անտեղեակ ազատութեան վայելքի, շարժւում, ծփում են ինչպէս փոթորկւած ալիքներ, նախանշանը քաղաքական աւելի երջանիկ օրերի։

Հանրային կեանքը կերպարանափոխւած է, — փողոցներում այլևս չը կայ երեկեան բռնապետութեան սոսկաբեր գործակալը, — Գաղտնի լրտեսութիւնը։ Բանտերը դատարկւած են։ Ազատութեան մարտիկները, ենթակայ քաղաքական բանտարկութեան գժոխային բէժիմի, ազատ օդումն են, գրկախառնւած ժողովրդի հետ, որին նրանք այնքան անձնւիրաբար ծառայեցին։ Դէպի բանտ « գոչողները իրենք են գնում բանտերը։ Արտասուք տարածողները իրենք են ողբում։ Շքազարդ փաշաներն ու մինիստրները, երեկւան ամենակարող տէրերը արբունիքի, կառավարութեան և երկրի, սոյում են Յեղափոխութեան ոտքերի տակ, փախուստ տալիս ժողովրդական ցաման ճանկերից։ Դերերը փոխւած են, և սկսւած է մի աւերմունք այն բոլորի, ինչ յուղիսի 10-ին, շնորհիւ բռնապետական բէժիմի, նկատւում էր անսասան, անփոփոխ, յաւիտենական իսկ։

Սակայն լայնատարած բերկրանքի ընթացքում—ցաւ է ասել, և չենք թագնում—հին բէժիմի յիշատակներից սարսահած ժողովուրդների տարբեր խաւերից գուրս են թուշում տարակուսանքի և երկիւղի տխուր բացականչութիւններ՝ « Երկար պիտի տե է արդ օք»։ անարգալից խօսքեր նորաբողբող Ազատութեան համար, թոյն՝ յեղափոխական անդրանիկ յաղթութեան, խօսքեր, որոնք բէժակսիօն տարբերի ուժը կարող են կազմել հիմքը նրանց քաղաքական նենք ծրագիրների։

Յեղափոխական ընկերներ,

Դուք որ ազատագրման գործի ու աշխատանքի ամբողջ գիտակցութիւնն ունիք, պարտաւոր էք, առանց ժամ կորցնելու, ըմբոստանալ այդ տատանման ու թերահաւատութեան դէմ ձեր ամբողջ ոյժով, ձեր ձեռքերի տակ եղած բոլոր միջոցներով։ Մի երկիր — ասացէք ամեն տեղ և ամենքին—որ այսքան զոհեր տւեց ազատագրութեան—հայ ժողովուրդը իր քսանամեայ կուռվ ու զոհերով, Մակեդոնիան՝ իր լաւակազմ պայքարով, Արաբիան՝ իր հուժկու ապստամբութեամբ և Երիտասարդիւրեիան՝ իր լաւագոյն անդրամերի ողբերգական կորստեամբ, — ուր ամբողջ պատմութիւնն ու կեանքը վերածւած էին համատարած առաջնաբիրի, լացի ու ա-

նէծքի—չէ կարող, իրաւունք չունի ենթարկւել թերաշաւատութեան և տատանման, և կանգնած պիտի մնայ, մանաւանդ յաղթութեան այս յուսատու օրերին, իր ուժի ու կուի հպարտ գիտակցութեան վրայ, տէրը՝ իր պապայի, տնօրինողը՝ իր բախտի:

Ազատութիւնը արեամբ գնեցինք: Արեամբ էլ կը պաշտպանենք, եթէ տիսուր հարկը կը ներկայանայ: Նա մերն է: Ոչ ոք նրան յետ իւել չէ կարող, որովհետև ոչ ոք իր կամքով չէ շնորհել—Սա պիտի լինի հանգ ան առ կը ամբողջ ազգաբնակութեան, խորարմատ համոզումը այն բոլոր ազգերի, որոնց այսօրւան անսահման ցնծութիւնը՝ երէկեան անսահման տանջանքի արձագանքն է միայն:

Սրտապնդւած առաջին յաղթանակի այս խրասուսիչ փաստով, ոգեսորւած բռնալուծը թօթափող բոլոր ազգերի համերաշխութեան մեծ գաղափարով, յափշտակած տարբեր ցեղերի ու կրօնների, բայց նոյն ցաւերին ենթակայ: 24 միլիոն ազգաբնակութեան վաղւան երջանկութեան հսկայ հեռանկարով լի յարգանքով դէպի նահատակ-գոհէրը, որոնք իրենց ծանօթ ու անծանօթ գամբարաններից իրախուսանքի դասեր են տալիս,— մնանք ամուր մեր յաղթավայրի վրայ, մնանք անսասան, աներկբայ, լի անձնուն կամքով, հպարտ այն գիտակցութեամբ, որ Ազատութեան դրոշակը տնկւած է երկրի ծոցի մէջ մեր աշխատանքով, և նրան իւլել պոկել վայր գլորել չէ կարող քաղաքական ոչ մի մանեօվր, ոչ մի քամհաճոյք, ոչ մի խարդախ ոյժ:

Սա պիտի լինի, ընկերներ, ձեր քարոզի, պրօպագանդի, ձեր ներշնչումների այսօրւան հիմնաբարը, ձեր սգեռութեան ու ազգեցութեան գլխաւոր նպատակակետը:

Պայքարով հաւատով ու համերաշխութեամբ ազատամարտի վտանգաւոր պայտներով անցանք: Արեան հովիտները մեր յետին են: Մեր առջնը, մերձաւոր հօրիզոնի վրայ, Ազատութեան արշալոյն է փայլատակում: Արիւնուա կուի բօպէներին, վհաւութիւն չը ճանաչեցինք: Նրան չը պիտի ճանաչենք, և չենք ճանաչենք այս գրաւիչ օրերին, երբ երէկեան հակայեղափոխականներն անգամ, մեծից մինչև փոքրը, իրենց կրծքին թեղափոխութեան սրբանկարն են կրում, գունաւոր ժապաւէնը՝ Ազատութեան, Հաւասարութեան և Եղբայրութեան, մի նոր ու անսպառ ազգիւր գաղափարական պայքարի:

Կեցցէ՛ Յեղափոխութիւնը, կեցցէ՛ ազգերի Համերաշխութիւնը.

Կեցցէ՛ ազատագրւած Թիւրբիայի բոլոր ժողովութեամբ:

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Կ. ՊՈԼՍԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

1908 յուլիս 30, Կ. ՊՈԼՍԻ

II

Հայրենակիցներ,

Տաննեակ արիւներ տանջակից ձեզի ու բախտակից ձեր արիւնուա ճակատագրին, մենք չի դաւաճանեցինք ձեզ ու չի մոռցանք ձեր տառապանքը: բողոքը մեր ատամներուն տակ ու ազատութեան բոցը մեր կուրծքին՝ նետեցանք ամենէն անդութ պայքարին մէջ և յարձակումը կրկնեցինք անդուլ, անդադար՝ բռնակա-

լութեան պարիսպներուն և անոնց անողոք բերդապահներուն դէմ:

Ինկան մեզմէ սխրալի անթիւ գիւցազներ ու անհամար կարիճներ: — բայց մենք չի յուսահատուեցանք:

Սեղի դէմ զինւեցան խաւարի ու մահւան բոլոր զօրութիւնները: և անօթութիւն ու բանա, կախաղան ու գերեզման, նոյն խակ հարազատ եղբօր արհամարհանքն ու թերահաւատ լքումը շրջապատեցին մեզ ամեն կողմէ: — և սակայն շարունակեցինք մենք կոփւր:

Ազատութեան գաղափարը մնաց անսասան և Յաղթութեան հաւատքը անխոցելի՝ մեր շարքերուն մէջ:

Եւ մեր Գաղափարը յաղթանակեց ու մեր Հաւատքը կը ծաղկի ահա:

Դեռ, երէկ բազմաթիւ էին անոնք, որ կը քարկոծէին մեր յոյն ու մեր զոհողութիւնը: դեռ երէկ հազարաւորներ էին մեր հակառակորդները, որ կը տարակուսէին մեր գործունէութեան ու մեր անձնազոհութեան վրայ:

Եւ երբ Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ հաւատարիմ Համերաշխութեան և Ազգերու եղբայրութեան իր հիմնական սկզբունքներուն, արհամարելով այնքան արգելք ու բազմադիմի գժւարութիւններ, վերջապէս կը յաջողէր ներկայ տարւան սկիզբները հայ և թիւրը ընդդիմադիր տարրերու Քօնկրէն գումարել Փարիզի մէջ ի՞նչ հաւածանք, ի՞նչ նախատինք և կրքերու ի՞նչ փոթորիկ իր դէմ անարժան հակառակորդներու կողմէ:

Եւ ահա Այսօրը կուգայ վկայել թէ պարապ վատնւած չեն ո՛չ մեր արիւնը, ո՛չ մեր ճիգը, ո՛չ մեր անձնակրութիւնը:

Այսօրը կուգայ վկայել, թէ Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ միակը հայ կազմակերպութեանց մէջ, ստեղծելով թիւրքիոյ բոլոր հարստահարող ու իրաւազուրկ տարրերուն ներկայ զինակցութիւնը ո՛չ միայն նպաստեց պատմական այս փառաւոր գարագլիսուն բացման, այլ և հիմք դրաւ մեծ ու ստեղծագործութեան յղի ապագայի մը:

Թող ուրեմն անհետանա՞ն ինքնակալութեան բոլոր վատնանուն մնացորդները ժողովուրդներու գիտակցական զարթնումին և եղբայրական դաշնակցութեան առջևէն:

Թող ուրեմն Արդարութեան, Ազատութեան և իրաւահաւատարութեան գաղափարը գրաւէ՛ աւելի ու աւելի թիւրքիոյ բոլոր ազգերը:

Թող ուրեմն մեր արիւնն ու արցունքը խեղդէ՛ Բըռնաւորներ և լայնատարած Երկրին բոլոր անկիններէն ու միջինաւոր շըթունքներէն բարձրացող ցնծութեան, ազատութեան և սիրոյ աղաղակները գատապարտութիւնը, գերեզմանն ըլլան և Անցեալին:

Եւ թող Հ. Յ. Դաշնակցութեան՝ Ազատութեան և Թիւրքիւն և Ազգերու Համերաշխութիւն նշանաբանը, նշանաբանն ըլլայ նաև Երկրին բոլոր ազատասէր զաւակներուն, արիւնաքամ բոլոր աշխատաւոր ժողովուրդներուն:

Կեցցէ՛ Յեղափոխական Գաղափարը, կեցցէ՛ ազատ ժողովուրդները և ազատ Հայրենիքը,

Կեցցէ՛ Հայ Յեղ. Դաշնակցութիւնը:

Հ. Յ. Դաշնակցութեան՝ Կ. Պոլսի Պատասխանատու Մարմին

Կ. Պոլսի, 2 օգոստոս 1908

III

Դաշնակցութեան կ. Պօլսոյ Պատասխանատու Մարմինը, նկատի ունենալով սահմանադրական կարգերու ներմուծմամբ ստեղծւած նոր պայմանները, կը յայտաւրաբէ Հետևեալը.

Ա) Այն բոլոր ընկերները, որոնք կը պատկանէին Կազմակերպութեան, բայց բանտարկւած կամ աքսորւած էին, այժմ ազատ ըլլալով, պէտք է շտապեն անմիջապէս մտնել պատկանեալ խմբերու կամ կօմիտէներու մէջ:

Բ) Բոլոր խմբերն ու կօմիտէները պէտք է վերակազմւեն՝ համաձայն Դաշնակցութեան „Կանոնագրի“ (որոնց օրինակները կրնան ևնդրելի Արևմտեան Քիւրոյէն կամ կեդրօնական կօմիտէներէն):

Գ) Կուսակցութեան մարմինները հրամայական պարտք ունին, առանց յապաղելու, ձեռնարկել մարտական ու քաղաքական խմբերու կազմութեան, իրագործելու համար այն ձեռնարկները, որոնք կրնան ծրագրւիլ Պատասխանատու Մարմիններու կամ կեդրօնական կօմիտէներու կողմէ:

Դ) Զեղծումներու ու թիւրիմացութիւններու տեղիք չը տալու համար, բոլոր մարմինները պարտաւոր են ղեկավարել „Կանոնագրով“, թէ իրենց ներքին յարամերութիւններու, թէ ուեւ ձեռնարկներու մէջ և թէ դրամական հարցերու վերաբերմամբ:

Առիթէն, կօգտւինք յիշեցնելու բոլոր ընկերներուն, որ համաձայն Ընդհանուր Ժողովի շեշտած ցանկութեան, Կազմակերպութեան շարքերու մէջ չը պիտի ընդունին այնպիսինները՝ որոնք իրենց անձով կամ քայլով կրնան արատ բերել Դաշնակցութեան անւան և հմայքին: Ընդհակառակը, անշիտակ և Կազմակերպութեան անունը շահագործելու միտումներ ունեցող անձնը, ովքեր և ըլլան, պիտի հեռացւին կազմակերպութեան շարքերէն:

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Ա. ՊՕԼՍՈՅ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

Կ. Պօլիս, 3 օգոստու 1908

IV

Հ. Յ. Դաշնակցութեան Պատասխանատու կօմիտէն Տաճաստանի Հայ ժողովրդին բացառիկ վիճակը ի նկատի ունենալով՝ ըրջաբերական յայտարարութիւնով մը կը պահանջէ սահմանադրական կառավարութենէն հետևեալ միջոցներու իրագործումը.

1) Ազատ երթևեկում հայկական նահանգներու մէջ:

2) Վերադարձումը հայ գիւղացիներու հողերուն, որոնք վերջի ժամանակներ դրաւուած էին:

3) Զնշում 1895—1908 տարիներու ընթացքին մէջ հայ ժողովրդի դէմ ստեղծւած հալածողական միջոցներուն:

4) Ազատարձակումը քաղաքական հայ բանտարկեալներուն և վերադարձ քաղաքական բոլոր աքորեալներուն:

5) Վերադարձ հայ գաղթականներուն, որոնց թիւը կ'անցնի 90 հազարը:

Ասոնցմէ զատ Դաշնակցութիւնը, որ թիւրքիոյ մէջ կը գործէ 18 տարիներէ ի վեր, որոշած է միւս ազգութիւններու պատկանող կուսակցութիւններուն հետ համերաշխար ի գործ դնել բոլոր իր ուժը, ձեռք բերելու համար կատարեալ ազատութիւն ընտրութիւններու ատեն և սահմանադրութեան վերաբնութիւն վարչական ապակեդրունացման ուղղութիւնով:

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Կ. Պօլսոյ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

ՆԱԽԱԳՈՒՅԱՑՈՒՄ

Ցաւելով կ'ըսենք, որ մեր կօմիտէներու հասած տեղեկութիւնները տգեղ և ստորին երկոյթի մը գոյութիւնը կը հաստատեն, որուն դէմ յաճախ բողոքած են Յեղափոխական կազմակերպութիւնները: Անբարեխիղ, շահամէր և առիթէն օգտւելու ընդունակ անձեր՝ մայրաքաղաքին և գուցէ գաւառներու մէջ ալ, սկսած են իրենք զիրենք Դաշնակցական ներկայացնել այս կամ այն կօմիտէի պատկանող և սոյն անունին տակ կը համարձակին: Դիմումները ընել ել, դրամ պահանջան գեղագիտական կամ կանոնագրին վրայ յենած՝ կը յայտարարէ:

1) Դաշնակցութեան անունով խաբելայութիւն ընողները պատասխանաւութեան պիտի կանչւին:

2) Դաշնակցութեան անունով դրամաշորթութիւն ընողները, ովք որ ալ ըլլան, խստօքէն պիտի հալածւին:

3) Դաշնակցութեան անունով սպառնալիքները ընողները իր գեղագիտարար անինայ կերպով պիտի պատժւին:

Այս առիթով ի գիտութիւն ամբողջ հայ ժողովուրդին կը ծանուցանենք, որ այս տեսակ գեղագիտարութեան պիտի կրնան արարքին ստիպւած պիտի ըլլանք ամենա հիրենց գանգատաները անմիջապէս մեր կօմիտէներուն հաղորդեն:

Կը սիրենք յուսալ, որ այս նաև գումար ու շաց ու մը պիտի կրնայ այդ խաբերաները սանձել: Հակառակ պարագային ստիպւած պիտի ըլլանք ամենա խիստ միջոցներու կիրառմանը դիմել պահպանելու համար Յեղափոխութեան անունը միշտ մաքուր, անբիծ և վատահելի:

Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ

Կ. Պօլսի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆ

Կ. Պօլիս, 8/21 օգոստու 1908

ՎԵՐՋԱՊԷՄ

Սառույցը կատրւած է և յորդացած գետը ազատուում է կաշկանդիչ կապանքներից, լայնօրէն ողողելու համար արիւականդի երկիր արդաւանդ դաշտերը և կեանք վերստեղելու աւերակներուն:

Սուլթանը կարգադրել է պատգամաւորական ժողով գումարել: Թիւրքը ազատադրական շարժումը հասնում է իր նպատակին: Խորտում իշխուում է զինուրական շրջանում: Նա շուտով կը վարակի աւելի լայն խաւեր: Բռնակալութեան պարագաներն են, որ ընկնում են կամովին:

Մինչեւ այժմ կարելի էր բռնանալ ու ձնշել՝ յենելով զինուրական ոյժի և ժողովրդի տգիտութեան վրայ: Մինչեւ այժմ կարելի էր անպատիժ մորթել աւերել և կողովուել: Բայց ահա ըմբուտութեան զրոհի առաջ տեղի է տալիս կարմիր գաղանը: Նրա միահեծան իշխանութիւնը տառանալում է և մօտ է կործանման: Բռնութեան նեցուկը՝ զինուրական ոյժը, ձգտում է յենարան դաւնալ արդարութեան և իրաւակարգի:

Զուր չանցած թափած արինը Տաճնեալ տարիների ընդհարութեանը, զինւած և անզէն բողոքները, ժողովրդի անուր տառապանը և գերմարդկային զոհորդութիւնները իրենց պատուն ունեցան վերջապէս:

Հ. Յ. Գաշնակյուռթեան փայփայած երազները իրականութեան ասհմանն են թեակիստում:

Հնչել է աղատութեան ժամը... .

Գիտենք, որ մեզ սպասում են նոր տառապանքներ և ծանր փորձովթիւններ. Ռուսաստանի օրինակը գեղ թարմ է մեր յիշողութեան մէջ: Պարսկաստանի դէպքերը մեզ ցոյց են տալիս, թէ ի՞նչ է սահմանադրութիւնը ասիսկան մի կիսակիրթ երկրում: Կոր ջարդերի, նոր աւերի և նոր կողոպուտի ուրականը խռովում է մեր երեւակայութիւնը:

Բայց և պյանպէս մեր Հայեայըը յուսալից է դէպի ապագան: Անվերադարձ կրուստի է մատնաւոմ Մեծ Մարդառապանի կարմիր ռէժիմը: Երկիրը մանում է բնականոն զարդացման ուղին: Յարակից բարս ցնցումները, ողբան էլ զօրեղ՝ բայց ժամանակաւոր և վաղանցուվ կը լինին:

Գործող յեղափոխական կուսակցութիւնները պէտք է որոշեն իրենց բանելիք ուղին, ձևակերպեն իրենց նւազագոյն պահանջները և համերաշխաբար կազմակերպեն ժողովրդի ընդդիմադիր սյժը, այդ պահանջների գոհացումն ապահովելու համար:

Ընկերներ. բայցւում է նոր և արդինաւոր դրսունէւթեան մի լայն ասպարէզք Ամենից աւելի պյաօր է, որ պէտք է սերտորէն կազմենք իրար, գիմագրաւելու համար ամեն հնարաւոր փորձութեան:

Տաննեակ տարիներ շարունակ մեր ուղղած կոչերը թիւքը
ընդդիմադիր տարրերին անցեալ տարի Փարիզի ժողովում
դարձան մի դաշինք և այս տարի՝ կենդանի և լայն դորձ;
Մեր ընդդարձակ պատրաստութիւնները Վասպուրականում,
որի մի մասը երևան հանեց անժամանակ խուզարիկութիւնը,
ապացոյց են, որ երկիրը եռում էր արդէն մի պայթման հա-
մար: Բռնակալութիւնն զգաց պատրաստող հարւածը և
շտափոյց վերից տալ այն, ինչ որ փարից պէտք է խլւէր
կազմ ուժով:

Նոյն ուղղութեամբ, անվհատ, յեղափսիսական տարրերի հետ ձեռք-ձեռքի՝ մենք պէտք է շարունակենք. մեր կրիւը բանակարգութեան և նրա նեխիչ կարգերի դեմ, բարձր պահելով ռամկավարութեան, ազգերի իրաւահաւասարութեան և աշխատաւոր ժողովրդի պաշտպանութեան դրօշակը, որ ծւատելի է փոթորկութ ընդհարութեամբ, բայց դեռ մեր ձեռքն է և անարատ: Այդ դրօշակին նայելով ընկան այն բան կրովի ընկերներ, կախաղան բարձրացան այնքան բարձր ողբիներ և բանտերի խաւարում տառապում են այնքան ազատութեան յուսացողներ:

Պատմութիւնը կանչում է մեզ նոր հերոսութեան և նոր զոհերի:

Ցայց տանը աշխարհին, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը որպեսն յամառութեամբ կուել գիտէր բռնակալութեան դէմ, այնքան ընդունակ է շինարար և սամկօդուտ գործունէութեան:

Կայոցէ թիւբքիայի ընդդմտեր տարբերի համերաշխութիւնը:

կեցցէ՛ Հ. Յ. Պաշնակցութիւնը:

Հ. Տ. ԱՐԵԼԵԿԵԱՆ ԲԻՒՐԾ

1908, յուլիսի 12
Թիգրիս

ԱՕՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ՆՈՐ ՔՈՍԱՆՆԵՑ

ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՍԻՒԴԻԿԱԼԻԶՄ
„ԳՐՈՉՈՎԱԼԻԲ“ ՆԱԽԾՐԱՄԹԱՅՑ ՀԱՅԱՐԴՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ԵՐԿԱՐՈՐԵՆ
կանգ առանք սոյթալիզմի և մասնաւորապէս մարքսիստական
սոյթալիզմի վրայ, բնորոշեցինք նրա սկզբանական, այսպէս
կոչւած „կատասարօՓային“ շրջանը և գծեցինք նրա ճակա-
տագրական զարգացումը դէպի օրինականութիւն ու պար-
լամենտարիզմ։ Այժմ ծանօթանանք մի նոր հոսանքի հետ,
որ ծարու է տակիս սոյիալ իստական կեանքի ու գրականու-

թեան մէջ, որ, կարելի է ասել վերարտադրում է նախկին, աւանդական սցիբակզմի „կատաստրօֆային“ ըմբռնումները: Կրա անունն է՝ սին դիկայական գործադրություն:

Այդ նոր հոսանքը առաջ է գալիս, որպէս մի տեսակ բեկալիքիա, հակառակ եցութիւն ընդդեմ այն ծայրայեղ օրինականութեան, անշարժութեան ու ապարատիւնիզմի՝ որոնց կլասսիկ ներկայացուցիչն է գեր ը մանակ ան սօցիալ գեր ատի ան: Ոչ մի կուսակցութիւն, արդարեւ, այնքան չէ լցըել միթնոլորտը յեղափոխական շռնդալի բաւաձևերու ու կոչերով և ոչ մեկը, միաժամանակ, չէ մատնել այնքան մեղկութիւն ու պատեհականութիւն, այնքան երկշուր զգուշաւորութիւն առցիւլիստական առօրեայ գործելակերպի մէջ, ինչպէս գերմանական սօցիալ-դեմոկրատիան:

Սակայն ըէալիքիան, հակադարձ շարժումը այդ հոյլ մեղ կայսող անշարժութեան գէմ, ծնունդ առաւ ոչ գերմանիայում, ուր կայզէրն ու բիւլովը աւելի են տոպուրած դիմաց ը անգամ ո գուման գուման բիւլուն երի գաստիարակած բանական լէգիօնները—ոչ, այդ ըէալիքիան՝ նոյնպէս ծայրայեղ ու ասնձարձակ իր արտայայտութիւնների մէջ՝ հանդէս եկաւ յեղափոխութիւնների հին օրբանում—Քը անսիա յէ մէջ Ըցդտեղ նա եռանդով արծարծւում է 7—8 տարուց ի վեր, ունենալով իբրև քարոզիչ-թէօրիտիկոսներ՝ ժօրժ Սօրէլ իր մի շարք աշխատութիւններով, Լագարդել իր „Mouvement socialiste“-ով, Էրվի, Գրիֆուելը և ուրիշները: Փրանսիայից շարժումը անցաւ Խոտակիա, —լատինական երկրորդ հայրենիքը, նոյնպէս սիրահար յեղափոխական ցնցումների. և այդտեղ նլա գլուխ կանդնեցին երիտասարդ պրապագանդիստներ՝ Արտուրո Լաբրիօլա, Էնրիկօ Լէօնէ, Օրանօ Կոն-

Այդ նոր քարոզիչները միանգամայն բացասական դիրքեն բանում դէպի բոլոր երկների, ամբողջ աշխարհի սօժիալիստական կուսակցութիւնները հռչակում են նրանց սօժիալիզմը իրեւ կեծի, նրանց տակտիկան իբրև միայ ու կողաստաբեր բանաւորական դասակարգի համար, իսկ իրենք իրենց հրատարակում են, իբրև միայ ու ձմարիտ սօժիալիստներ, միայ թարգման ու պաշտպաններ աշխատաւոր ընդհանրութեան շահերի ու տենչանքների, նրանք հրապարակ են նետում սօժիալիզմի մի նոր ձև, մի նոր անուն՝ «յեղափակական մինդիկալիզմ»:

Ի՞նչ է յեղափոխական սինդիկալիզմը: Ինչպես անունն է ցոյց տալիս, նա յենուում է սինդիկատուների, արհեստակցական միութիւնների վրայ: Բայց այդ վերջինները, ինչպէս յայտնի է, կազմում են բաղադրիչներ և մասը ամեռողջ ժամանակակից սօցիալիստական բանակի: Բոլոր երկներում սօցիալիստաները, իրենց քաղաքական գործունեութիւնից դուրս, ձգտում են նաև կազմակերպել արհեստակցական միութիւններ, յենուում են նրանց վրայ իրենց տնտեսակիմն ու քաղաքական պայքարի մէջ: Բուռն „մինդիկալիստներին“ բնորոշելու համար, պէտք է ասենք, որ նրանք յենուում են բաց առապ է ս սինդիկատուների, արհեստակցական ընկերութիւնների վրայ: Նրանց պրոպագանդի միակ վայրն է՝ արհ և առան ու ցը: Ինչ որ դուրս է արհեստանոցից, — չի հետաքրքրում կամ շատ քիչ է հետաքրքրում՝ նրանց: Նրանք ոչ մի կարևորութիւն չեն տալիս պարլամենտական գործունեութեան: Պարլամենտը — ասում են նրանք — շեղում է սօցիալիստական կուսակցութիւններին դասակարգացյին կուլիճանապարհից, պարլամենտի մէջ սօցիալիստները համերաշխում են բուրժուազական կուսակցութիւնների հետ և փոխանակ շեշտելու իրերը դասակարգացյին տեսակէտը ձուլում են բուրժուազիայի հետ: Դասակարգերը զատելու տեղի սօցիալիստները հաշտեցնուում են նրանց: Ամեռողջ քաղաքական-պարլամենտական մեխանիզմը իր ընտրութական սիստեմներով քւէարկութիւններով, բէֆօրմներով, ամեռողջ սօցիալիստական քաղաքականութիւննը իր մշանչենական իրաւակում ու բանուորական թէկուզ ամենալայն օրէնք գրութիւններով՝ հանդիսանում է, իբրև յետադէմ կամ

պահպատճեցի Հայութին, որի մէջ պիտի թագավորական
պրօլետարական դատրությունը Սօցիալիստական կուսակցութիւնները
պարագանեցնեցին և այս ուժությունը բանակը

դասակարգ, չեն արտայայտում նրանց հարազատ շահերը, այլ պարզապէս դաւաճանում են նրանց: Իրենց բովանդակ գործելակերպով նրանք միանում, նոյնանում են ու ամկ ավար ակ ան հոսանքի հետ, որ նոյնքան թշնամի է պրօւտարիատի դատին, որքան յետադէմ ու պահպանողական հոսանքները իրենց բովանդակ գործելակերպով նրանք վերջի վերջոյ ուժեղացնում են միայն պետութիւնը և իւնը իսկ այդ վերջնը միշտ և ամեն պարագայում, անգամ ամենաառաջադէմ իր ձեւի տակ՝ անխնայ ու ոխերիմ հակառակորդ է պրօւտարիատին:

Այդպէս են տրամաբանում „յեղափոխական սինդիկալիստները“: Նրանք ժիտում են պետութեան բոլոր ձեւերը և հետում են սոցիալիստական կունակցութիւններին — թէ ժօրէսական և թէ գեղիստ ու բէրելեան — որոնք սոցիալական յեղաշրջումն առաջ բերելու համար՝ ձգտում են նւաճել պետական իշխանութիւնը և տալ նրան „բանուրական պարունակութիւն“: Նրանք ժիտում են հայրենիքը, նման 1848-ի Մարքսիստան Մանիֆէստին, որ յայտարարում էր թէ „բանուրոները հայրենիք չունին“: Նրանք, հետևապէս, դէմ են նոյնիսկ այն պատերազմներին, որոնց նպատակն է հայրենիքի պարունակութիւնը և պատերազմի ժամանակի Հերվէների համար միևնույն է՝ թէ ով կը լինի Ֆրանսիայի տէրը ինչպէս կը լինի նրա կազմը — հանրապետութիւն, թէ Վլիհելմեան միապետութիւն:

Սինդիկալիզմը այդպիսով, ըստ իր էռութեան, հակապ առ ան է, հակապ ետական, հակապ այլ ան է, ու հակապ լի տարական է: Սինդիկալիստների համար՝ պարլամենտ, պետութիւն, հայրենիք և լին — բորժուազիական զաղափարներ են, նախապաշարումներ, որոնցից միանգամ ընդմիշտ պիտի պազատի բանուրութիւնը: Նրանք ուզում են իրականացնել իսկական կամօպօլիտիզմը, ուզում են այժմց իսկ լինել ճշմարիտ աշխարհաքաղաքայիներ, պատասխան աշխարհից, „շլթաներից“, կապւած միամյան շինարար, ատեղծագործող, ամենազօր աշխատանքի վարդապետութեամբ: Նրանք ժիտում են գոյութիւն ունեցող սոցիալիստական ամեն տեսակ կիելօլոգիաներն ու ինքուինական ամեն տեսակ կապւածները և ընդունում են լոկ արտադրողի, աշխատաւորի փիլիսոփայութիւնը — չոր ու ցամաք դաս ակար դայ ի ին կ ու ի: Կորիւ կազմակերպւած սինդիկատների ու դրամատերերի միջն, կորիւ յարաժամ ու յարածուն, մասնակի ու ընդհանուր գործադրութիւնը: Կորիւ ու լողակի ի, ան միջն ական (action directe), առանց պարլամենտական պատգամաւորութիւնների, կօմպրոմիսների, զիջումների: Հեռու կուսակցութիւնները, պարլամենտական աշխարհից, հեռու պոլիտիկաները, մտաւորականները, ինքուօլոգները, իրենց գոգմերով ու ծրագիրներով: Բանուրութիւնը ինքն է ուզում կուել իր պապագան, ինքն է ուզում սեփական ուժերով ու նախաձեռնութեամբ — առանց որեւէ միջնորդութեան ու խնամակարութեան — ճակատ առ ճակատ գիմագրաւել իր սուրբներին:

Հեռու պետութիւնը: Թող նա չը միջամտէ պրօւտարիատի ու բորժուազիայի յարաբերութիւնների մեջ, չը փորձէ մեղմել դասակարգային ատելութիւնները: Ոչ մի իրաւարար ու հաշտարար ատեան, ոչ մի կոլեկտիվ հաւաքական դաշները, ոչ մի անջրապետ կապւածական միջն է նորմալ բնականոն վիճակը: Ոչ մի հովանաւորող սահմանակող օրէնդրութիւն, թող կապւածական դասակարգը պատասէնքնէ արդիւնաբերութիւնը, նետի ամենափակութիւնը միջն է նաև անդամակարդակ թող նա սահմանակարդակ թող է յաւելեալ արժեքին, կեղեքման տեսների ու հարատակարգեան... Որքան մեծ լինի այդ կեղեքման ուժը, որքան համաձակ թողիւներ առնէ կապւածակարգը, որքան անխնայ ու անողորմ լինի գրամագլուխը աշխատանքի հան-

գէպ, որքան շեշտւի պրօւտարիատի թշւառութիւնն ու քայլացութիւնը, — այնքան աւելի կը խորանայ անդունդը երկու հակամարտ դասակարգերի միջն, այնքան աւելի յանդունդն ու անողորմ թափի կ'առնէ և պրօւտարիատը իր ճակատագրական մաքառումների մէջ... .

„Սինդիկալիզմը չի ուզում ենթարկւել ոչ մի արտաքին եխնանութեան, նա չի ուզում ոչ մի օրինական կարգառում են, ոչ մի իրաւախոհութիւն: Նա երեքը չի կապում իրեն որևէ հաւաքական դաշնորդով, այլ արտում է իր բնութեան ազատ հանձարին, գործադում է անում, երբ այդպէս է յարձական բնութեանը“ (*), այսպէս է ծանուցանում է դւար եր թէ, նոր հոսանքի թէօրեստիկոններից մէկը:

„Սինդիկալիզմը և գեղիզմը — երկու թշնամի եղբայրներ են և ոչինչ չը կայ աւելի դաժան, բան եղբայրների հակառակառ ազատութիւնը: Արդարեւ, սինդիկալիզմի էական գաղափարն է՝ որ անկարեւի է կիրառել պետութիւնը և բանուրական մարմնների ծոցում: Այն ինչ՝ Գեղիզմը բանուրական ամենում է նրանով, որ նւաճում է պետութիւնը, փոխարինում է նրա բուրժուազիան պաշտօնեութեամբ: դա քաղաքական ուժի մի պարզ փոխադրութիւն է, մի զուտ մեխանիկական արշաւանք տարածութեան մէջ որ հեռացնում է մէկ տիրողը՝ մի ուրիշին նրա աեղը գնելու նպատակով: նրա կաղմարծմանը ու կանումնի բանուրական մարմնների ծոցում: Այն ինչ՝ Գեղիզմը բանուրական ամենում է նրանով, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական մասնիկներ են բուրժուազիայի բաղադրական զորութեան. բոլոր այդ կենտրոններում ձգտում են դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ մարմնը, որ ներկայացնում է արտադրութիւնը (producteurs) անտեսական համարակութիւնը ոչ-արտադրութիւնը (non-producteurs) քաղաքական կամ ձրիակեր հասարակութեան դիմաց — այդ միակ բանուրական օրդանիզմը ժիկ գեղ ու կենտրոններում ձգտում են դառնալ դառնալ մեծամասնութիւնը, որպէս զի շահագործեն իշխանութիւնը յագուար դասակարգի. իսկ միակ իրապէս բանուրական որդանիզմը, ո ին դիկ ատը, միակ

Մարզը ասել է դեռ քաւասնական թւականներին, որ
բանտորեարի ազատագրութիւնը պէտք է կատարվի նոյն
իրենց, բանաւորնեարի, ձեռքով և այդ յայտաբարութիւնը ձա-
ռարւմ է այսօր յեղափակական սինդիկալիստներին, որպէս
հիմնական նշանաբան:

Գրանսիհական սինդիկալիստները, մասնաւորապէս Հպարտիքնեց պըրլետարիատի յեղափոխական աւանդութիւններով և ըմբռատ խառնւածքով՝ վաստահ են, որ այդ ա ն մ ի ջ ա կ ա ն, գ ո ք ո ւ զ ո ւ թ ե ա ն մ ե թ օ գ ը պ ի տ ի գ տ ն ի ֆ ր ա ն ս մ ի ա յ ո ւ մ ը ն դ ա ր ձ ա կ ժ ո ղ ո վ լ ր դ ա կ ա ն ու թ ի ւ ն : Եւ Գրանսիհացիք արտասահնում են ամենախանդավառ ն ե ր բ ո լ ն ե ր , ը ն դ հ ա ն ու ր գ ո ր ձ ա ր դ ու լ ի ն ”, որը նրանց կարծիքով բ ո վ ա ն դ ա կ ու մ . է ի ր մ է ջ ա մ բ ո ղ ա յ ի ա կ մ բ :

Եւ արդտեղ այդ գերջնական կատաստրոֆի մէջ, ասում է Սորէլ Բնաւ տեղ չի լինի ոցիօքաներին, բէֆօրմների պի-
րահարներին և ամեն տեսակ մտաւորականներին:

Ի՞նչ թունաւոր սլաքներ ունի նորագոյն մինդիկալիզմը մտաւ որ ական երի համար Սօրէլ իր սանձարձակ յարձակողականի մեջ պարզապես յայտարարում է, որ աշցիալիզմը ու պրօլետարիատի անունով խօսող քաղաքական ու այլ գործիչները, ամբողջ կաւակցութիւնները գաւաճանաներ են այդ պրօլետարիատին, որ այդ վերջինը „մտաւորականների“ համար սոսկ թնդանություն է ին միայն (*Le prolétariat est pour eux de la cause d'irréconciliable avec l'autorité des classes dominantes*). Ակնդիկալիստների համար գոյութիւն չունի այսպէս անւանած, „մտաւոր պրօլետարիատը“, Բժիշկ-

^{*)} H. Lagardelle, *Syndicalisme et Socialisme* (Τριακούσιον τόμον της Εργατικής Διοίκησης), τελ. 5: „Syndicalisme“ 179.

**) Enrico Leone, „Il Sindacalismo“, Br. 70:

***) G. Sorel, *Réflexions sur la violence*, br. 86:

****) G. Sorel, *ibid.* p. 147:

ներ, գրագիտներ, ուսուցչներ, արտիստներ, փաստաբաններ, գիտութեան սպասաւորներ, պետական այլեայլ պաշտօնեաներ, —բոլորն . էլ իրենց դասակարգային-բուրժուական շահերն ունին և իրենց էութեամբ հակառակորդ են պրօւտարիատին: Նրանց սցիկլիպը կեղծ է, քողարկւած:

Ճշմարիտ սօցիալիզմը Արհեստանոցնեմն է, ձեռք ի
աշխատաւուրների շրջանում: Այդպէս է դատում
յեղափոխական սինդիկալիզմը: „Մռաւորականութիւնը“ շու-
ծիօց ներկայանում է նրան, որպէս մի կամ ամ ա, որ նոյն-
պէս այս կամ այն ձևով շահագործում է պրօլետարիատին
և հետևապէս երբէք չի կարող թարգման լինել վերջինի
շահերին *):

բանւորուորութիւնը մեն-մենակ, և՝ ընդդէմ պետութեան
և՝ ընդդէմ ամբողջ բուրժուազիայի: Մեն-մենակ՝ յենւած
իր կազմակերպւած ուժի և իր անմիջական գործողութեան
մեթօդի վրայ: Առանց որեւ ուրիշ տարրի աջակցութեան և
այդ մեթօդով ընդհանուր, համատարած գործադուլով՝ նա
առաջ է բերում սոցիալական մեծ յեղաշրջումը, ոչնչացնումը
է կապիտալիզմը: Մինդիկալիստաները վճռականորեն յետ են
մղում խաղաղ, օրինական միջոցները և—անդամ ամենաառա-
ջադէմ ռամկավարութիւնների մէջ—հոչակում, աստւած-
ցնում են՝ բռն ու թիւն ը—la violence!

Այդ թեմային է նվիրած ժողով Սօրէլի մի մեծ հաստորը — *Réflexion sur la violence*, „Խորհրդածութիւններ բռնութեան մասին“: Բռնի գործողութիւնները — ասում է Սօրէլ — կարող են պատճական արժեք ունենալ միշտյան այն դէկզըում, եթէ նրանք կ պիտ ու պարզ արտապահ լաւ լաւ ուժիւն են դասակարգ գործ այլին կ ու ի...“

Աշխարհը տնտեսական անկուռմից ու այլասեռումից վերը կելու համար՝ պէտք է զօր տալ բնութեան... „Ամեն բան կարող է փրկւել—ասում է սինդիկալիզմի մոլեգնոսուահվերան—եթէ պրօետարիատը աջողէ ամրացնել դասակարգային անջրաբեները և հազորդէ բուրժուազիային իր կորովեց որևէ բան... Պրօլետարիական բռնութիւնը, գործադրած, իբրև լոկ պարզ արտայայտութիւն դասակարգային կուտի զարգացման՝ հանդիսանում է, որպէս մի շատ գեղեցիկ հերոսական իրողութիւն։ Նա գալիս է ծառայելու քաղաքակրթութեան տարրական շահերին։ Նա գուցէ այն քան եւ յարմար չէ անմիջական նիւթական շահ ձեռք բերելու համար, բայց նա կարող է փրկել աշխարհը բարբառութիւնից” ***):

Պէտք են յարաժամ գործադուլներ, ըստ կարելւոյն
բռնութիւնների:

Այդպէս են ըմբռնում սինդիկալիստները բանտորական ազատագրութիւնը՝ Նրանք հոչակում են Մարքսի վաղեմի կատաստրօֆային թէօրիան իր բոլոր բարեմաննութիւններուի։ Նրանք յենուում են նա ին ական մարք ի գոյն վրայ։ Ուանք սինդիկալիստներից՝ Հրապարակ են կոչում և Պրուեժնին Բայց զլիաւորապէս Մարքսն է հոչակում իրուե ծմարիտ յեղափոխական սինդիկալիստին նախահայր Սորել Լաբրիոլա, Լէնէ Համոգլած են, որ միմիայն իրենց քարոզած մեթոդն է համապատասխան մարքսիզմի ու մասնաւորապէս մատերիալիստական թէօրիայի ոգուն, որի համեմատ կամիտալիզմը, իր ներքին հակասութիւնների գործը թերամբ, դիալեքտիկան ժուտման օրէնքով

*) Su E. Leone, *Sindacalismo*, tr. 86—87—88

^{**) G. Sorel, Réfl. sur la violence, p. 57.}

***) *Idem*, bsp. 30:

մի տեսակ ճակատագրական անհրաժեշտութեամբ հիւսում է արդէն իր մահապատանը, զնում է արդէն դեպի վերջնական կան կատաստրօֆը, ուր պիտի խաւարի... Սինդիկալիստները որդեգրում են մարքսիզմի մի շարք սկզբնական դրութիւնները, որոնք՝ սրբագրուած են յետառայում, ընդունում են նոյնիսկ աստիճանական թշւառացման թէօրիան (Verelendungstheorie), և կարլ Մարքսի յայսանի ծանուցումը, թէ բանւոր դասակարգի վրայ ծանրացած է, մի բէժիմ, որի տակ՝ «հետզհետէ աճում է թշւառութիւնը, հարստահարութիւնը, ստրկացումը, այլասեռումն ու կեղեցումը»^(*):

Աստիճանական թշուառացման արդ տարրերային պրօցէսը տանում է դէպի „փրկարար ճգնաժամը”, ուր պրօլետարիատը պիտի խսրացնէ միանգամ ընդմիշտ պետութիւն, կապիտալիզմ և բոլոր հարստահարիչ ուժերը կապիտալիզմի փոխանցումը դէպի սոցիալիզմ, Սօրէլի կարծիքով՝ „պէտք է պատկերացնել մեղ, իբրև մի կառաստրօֆ, որի ընթացքը չի ենթարկում նկարագրութեան” **):

Այդպէս է նոր մեթօդը՝ Մենք տիկնք նրա ընդհանուր, ամփոփ բնորոշումը՝ Մենք կը տանք դալ անդամ՝ նրա համառօտ քննադատութիւնը:

^{*)} G. Sorel, *ibid.* b^r. 105:

^{**) Réflexion sur la violence, Ep. 122.}

T h e S t u d y o f H e r b a l s

Արեւմտեան Թիւրոն սազգած Է՝

Գրիգոր Ամենազոր 5 Ժամկ, Միսեան 5 Ժամկ, X 7 Ժամկ:
Պատմանեան Կեր, Կոմիտէն՝

ՊՐ. ԵՆԹԱԿՈՄԻՏԵՑՆ.—(Նախորդ տարեցանի հաշիւ) Բնեմեալ խմբերից՝ Նիհար 149 ժամեկ, Առից 90, Արարատ 108, Արձազան 89, Անդրամիկ 129, Կարմիր լեռ 111, Աղով 89, Գուրգէն 120, Հարաւային 114, 25, Տարօն 109, Եփրատ 98, Արծիւ 84, Խ Միհնասին հասոյր 1191: Գումար 2481 ժամեկ 25 սամիրիս:

ՓՇՈՏ ՎԱՅՐԻ ԵՆԹԱԿՈՒՑԻ ԽՏէ.—(Նախորդ Տարեցրանի հաւայ) Տիկ Կարմիր խաչի խումբէն 284 թրանել:

ԴԱՅՈՒԻԲ ԵՆԹԱԿՈՄՄԻՏԵ (նախորդ տարեցյանի հաշիվ)։— Տիկի. Կ-նաչի գանձանակեն 109 ժրանկ, եւս 100, Կարին 24 ժրանկ, եւս 27, Հազոր 33, եւս 30, Ֆեղայի 30, եւս 24, Նէմրուր 24, եւս 24, Վարապ 33 եւս 30, Զինասէր 27, եւս 30, Արարատ 27, եւս 33, նոր դար 39, եւս 63, Սեպոն 15, եւս 18, Սեռը Աղբիր 27, եւս 30, X Մրաւարան 692. 10, եւս 411. 95, Պուրակ ծառէ նւէր 5, Մամիկոնէ նւէր 5. Ծաղիկէ նւէր 5, Գարազէ նւէր 10, Մամասէ 5, Կեփու 20, Կարին 10, Գնումին 5, Զամին 2, Պ. Արքինէ տուզան 5, Ծախած գրեթե և պատմենէ 32, 75: Գումար 2005 ժրանկ 80 սահման:

„Եփրամ“ մէջ ծախած Տառեկ՝ Ա. Գ. Է.՝ 15 գր.:

ԱՄԿԵԴՈՒ ԿՈՍԻՏԸ (հանձնանակութեց).—№ № 17879¹ 5 քամեկ,
17880¹ 5, 17881¹ 5, 17882¹ 2, 17883¹ 10, 17884¹ 10, 17885¹ 2
17886¹ 3, 17887¹ 3, 17888¹ 3, 17889¹ 5, 17890¹ 5, 17891¹ 3,
17892¹ 2, 17593¹ 5, 17894¹ 5, 17895¹ 5, 17896¹ 4, 17897¹ 6,
17898¹ 2, 17857¹ 5, 17858¹ 5, 17859¹ 5, 17860¹ 5, 17861¹ 2,
17862¹ 5, 17779¹ 20, 17780¹ 50, 17781¹ 11, 17782¹ 100, 17783¹
60, 17784¹ 50, 17827¹ 4, 17828¹ 2, 17829¹ 2, 17830¹ 5, 17831¹ 2,
17832¹ 3, 17833¹ 2, 17834¹ 5, 17835¹ 3, 17836¹ 2, 17837¹ 5.

17838⁵, 17839¹⁰, 17840⁵, 17841², 17842⁴, 17843⁵,
 17845⁵, 17846⁵, 17847⁵, 17848⁵, 17849⁵, 17850¹,
 18115²⁰, 18116²⁰, 18117¹⁵, 18118¹², 18119²⁰, 18120⁵⁰,
 18121³⁰, 18122²⁰, 18123¹⁰, 18124¹⁰⁰, 18125²⁰,
 18126¹⁰, 18127²⁰, 18128³⁰, 18129²⁰, 18130²⁰, 18131⁴⁰,
 18132¹⁵, 18133¹⁰, 18134¹⁵, 18135²⁰, 18136²⁰,
 18137²⁵⁰, 18138²⁰, 18139¹⁰, 18163², 18165⁵, 18166⁵,
 18167³, 18168⁵, 18169⁵, 18170⁵, 18171²⁰, 18172¹⁵,
 18173¹⁰⁰ ժարուհանկելի:

Առաջնանշանի Եղիշ. կոմիտեն

ԶՐԱԾԵՆԻ. ԵսթիլկոՍՄԻՏՔՆ 1904 թ. յունիսից դեկտ. — Հետեւալ
խմբերից՝ Ազնիւ Տարօնացի 21 բուրքի, Խամր-բերդ 25; Երկ. Արծրաւին
12, եւս 9, Սասնյ վիշապ 29, Շեկ աւէս 16, Ազնիւ Տարօնացի 6,
Ղարիբ 12, 50, Սար 1. 90, եւս 1. 90, Գրգու 80, Երիսրդ Արծ-
րունի 16, Պահանջ 15, Սասնյ վիշապ 10, Ղարիբ 12, Երկ. Արծրունի
7. 50, Զէյր. վիշապ 15, Կարին 6, Գրգու 26, Սար 7. 30, Շեկ-
աւէս 5. 50, Ազնիւ Տարօն 10, Խամր բերդ 25, Պահանջ 6, Ամրոց 14,
Սար 1, Ազնիւ Տարօնացի 9, Ղարիբ 10, Կտրիչ 5, եւս 2, Շեկ-աւէս
5, Խամր-բերդ 24, եւս 5, Երկ. Արծ. 22. 50, Գեղարդ 9. 50, Ասլան
7. 40, Սեւան 7. 50, Թուլխան 7. 50, Կտրիչ 4, Զից 3, Պ-ից 2, Զ-ից
2, Զէյր. վիշապ. լս. Ա.-ից 1, Կ. եւ Գ.-ից ապառիկ 7 թ.: 1906 թ.
յունիւարից հոկտեմբերից. — Հետեւալ խմբերից՝ Կտրիչ 4. 50 բուրքի, եւս 9,
Սասնյ վիշապ 28, Մի անդամ 2. 50, Ազնիւ Տարօնացի 12. 50, Խամր-
բերդ 78, եւս 4, Ղարիբ 21, եւս 2, Սոլխան 12, Գրգու 80, Պահանջ
21, Երիսրդ Սասունի 30. 50, Երեկոյից 295. 90, Շամենից 13. 50,
Տիգ. Դարադ-ից 3, Թուլքինից 2, Գասպար Շահիլ-ից 2, Պ. Մարգ-ից 1,
Երւանդից 87. 70, եւս 81, Ալիից 8 թ.: 1907 թ. յուն. — Ղարիբ խմբ-
20. 50, Սասնյ վիշ. լս. 31, Կտրիչ լս. 15. 50, Կարօյից 3, Խուլու-
սից 5, Արսէնից 1 Եսայից 1. 50, Յ. Ասածից 1, Ազնիւ Տարօն լս.
18. 50, Սարից 14. 40 բուրքի:

ԳԱՂԹԱՅԱՅԻ ԿՈՍԻՏԵԽՆ 1905—1906 թ. — Հետեւալ խմբերից՝
Բարձր գիւղի Միացեալ 31 րուբի, Կայծակ 12, Արարատ զ. Սահնո
13. 50, Ծովափս 8. 50, Հրայր 9. 50, Ես 37, Քարագիւղի Ալիւծ
80. 75, Ես 3. 15, Խորլոսից 7. 20, Բարձրաւանքավի Ծերալոյնց
13. 50, Լոյս 9, Միացեալ 61. 50, Վարդուճի 1. 50, Սոխակ 19. 50,
Ես 13. 30, Նորաշէնի Դժողով 17. 50, Արծարազուր զ. Աերոր 15. 60,
Եփրա զ. Անուշաւան 7. 64, Դժողով 7. 20, Աւարակ զ. Վազգէն 63,
Ես 18, Ծիածան 5, Ռուկի 5, Արտաման զ. Արմենակից 3, Արայից 2. 50,
Գեղամից 1. 50, Արտամայիս 3, Ամասեա 1. 50, Հարմայից 3,
Վահագնից 3, Ծով զ. Իրաւալիս 50. 40, Ես 4, Քաջ 86. 40, Ես
9. 20, Համեկնեան 71, Ես 1. 65, Մայր 32. 40, Ես 15, Քար-
ծայր զ. Քարեկն 11, Բարձր զ. Արամեան 4, Ես 2, Աստալանց զ.
Վազգէն 19, Արտաման 37. 20, Վազգէն 65, Նորակազմ 66. 30, Եա-
րիքեր զ. Անդրանիկ 75, Յարութիւն 10, Բաշարանդ զ. Քրիստ. 6,
Միսիք. 6. 60, Կայծակ 30, Ծերակոյնց 13, Նոր աշխարհ Կեսն
36. 10, Ես 5. 85, Բարեւար 3, Ակզեռուն 100, Գետեգր զ. Աղքիւր
92. 88, Գաղբավայրի Մուրեն, Բարկէն 6, Ասլան 28, Հայկ 3, Վան-
դահապատի Ս. Յակոր 15, Միացեալ 6, Ծաղիկ 10. 30, Ս. Յակոր 20,
Բլակ զ. Անդրանիկ 45, Անտառապատ զ. Մասիս 137, Ես 2, Եղիպ-
ատացի 29. 75, Նորաշէնի Աքրօ 44, Ես 1. 50, Բարձրաւ. զ. Արշալոյն,
Դժ. 91, Ես 9. Ծերակոյնց 52. 50, Ապառած զ. Արակ 30. 60, Բարձ-
րաւանդ զ. Արակ 23. 40, Ծովափ. 1, Անդրանիկ 72, Ես 9. 40,
Գաղբավայրի 2 Ենրկայացում. 129. 65, Խաչաղոյ Ս. Առողիք 47, Սա-
հնող 2, Ծերակոյնց 2, Գեօրգ Քրիւ. ից 30, Միացեալ 2, Իրաւալիս
5. 70, Ս. Յակոր 15, Մեռէից 6, Միէից 15, Ծովասար 20, Ակզեռուն,
13. 40, Շաբը Վահրամից 2, Բլուր զ. Արշալոյն 48, Ցոլիսանէսից
33. 60, Ծերակոյնց 20, Ես 1, Վազգէն 60, Գետեգր զ. Խան 35. 40,
Տիգրիս զ. Հրայր 60, Յովին Զատիկ 3, Արշամակից 10, Եփրա զ. Ա-
նուշաւան 62. 30, Վազգէն 205, Միացեալ 38, Ես 20. 50, Ես 21,
Վազգէն 32. 50, Անուշաւան 3, Սարալանց զ. Նորակազմ 62. 40,
Կայծակ 20, Մենէնեան տօնախմբ. 2. 30, Արակ զ. Կայծակ 43. 50,
Գաղրավայրի Կայծակ 10, Շաբը Վահրամից 5, Զատիկից 15, Բարձր
զ. Հայրէնասէր 38. 40, Ակզեռուն 60, Կայծակ 16. 10, Դժողով 8, Ես
42, Ակզեռուն 200, Դաւ զ. Արազան 35. 50, Քաջ զ. Քըսում 13. 60,
Հայկակն զ. Խելինուկրակ 12, Եփրա զ. Անուշաւան 70, Արակ զ.
Կայծակ 38. 5, Բարձր զ. Միացեալ 29, Դաւ զ. Արազան 20 րուբի:

ՀԵՂԱԳԻՐԻ ՀԱՍՑԵ՝ „DROSCHAK“, Genève.